

Գ. Ա. Պ. ՈՒ Թ. Հ Յ Ա. Յ Հ Յ Բ Ո. Տ Ս Ո. Պ Ո. Կ Զ Ո. Կ Ա. Ն Թ Ի Ի 1

Ը Ն Տ Ր Օ Ն Ն Ի Մ Ա. Ր Դ Ի Կ

(Ա.Զ.Գ.Ա.Կ. Վ.Ա.Տ ԿԱ.Մ Ա.Զ.Ն.Ի.Ի ՍԵՐՈՒՄ.Ի)

Առանձնաւորհիեալ՝ դամիկ իրենց զեղից

—————

Etude sur la Selection chez l'homme

par

Le Dr. PAUL JACOBY

(Deuxième édition, revue et augmentée)

Բնագրեն բայեց
Գ. Ա. Մ Ա. Լ Ա. Թ Ե Ա. Ն

ՊՈՒ-ՔՐԵՇ
Տպ. «ՀԱՅ ՄԱՄԱԿԻ»,
1939

ԸՆՏԾՈՒՆՆԻ ՄԱՐԴԻԿ

ԲԵՐԳԻՄԵՆ ԹԱՂԵՑ



Գ. Ա. ՄՈԼՈԹԵԱՆ



Զ Օ Ւ

ՆՈՐԱՀԱՍ ՀԱՅ ՍԵՐՈՒՆԴԻՆ

1938, Ա. Ավետիս

Առաջնահրոդէն

ԳԱՂԱԹԱՀԱՅՈՒԹԻՒՆ ՀՐԱՏԱՐՈԿՉՈՎՈՆ ԹԻՒ 1

17

ԸՆՏՐՈՒՆ Ի ՄԱՐԴԻԿ

(ԱԶԴԱԿ, ՎԱՏ ԿԱՄ ԱԶՆԻՒ ՍԵՐՈՒՄԻ)

Առանձնատեսորնեալք՝ դահին իրենց ցեղին

A
19550

Etude sur la Selection chez l'homme
par
Le Dr. PAUL JACOBY
(Deuxième édition, revue et augmentée)

Բնագրեն բաղեց
Գ. Ա. Մ Ա Է Ա Թ Ե Ա Ն

ՊՈՒ-ՔՐԵՇ
Տպ. «ՀԱՅ ՄԱՄՈՒԼ»
1939



Ե Ր Կ Ո Ւ Խ Օ Ս Ք

«ԳԱՂՈՒԹԱՀԱՅ ՀՐԱՏԱՐԱԿՀԱԿԱՆ»Ի ԿՈՂՄԵ

«Գաղուրանայ Հրատարակշական»ր առաջադրած եր աժանագին գրքոյինեւ հրատարակել, ներկայիւս հրատարակուրեանց այս շարքը կը սկսին:

Այս առքիւ կոչ կ'ուղղենք բոլոր թերթերուն, հրատարակիչներուն, գրավաճառներուն եւ հեղինակներուն:

Մեզի հետ գործակցիլ ուզող թերթերէն կը խնդրենք երեմն երեմն զբաղիլ այս նորանասաւ Գաղուրանայ Հրատարակշականով՝ որուն նպատակը նիւրականէն աւելի ազգօգուս է:

Հրատարակիչները, գրավաճառները եւ հեղինակները, որոնք որուած են գործակցիլ մեզի հետ՝ իրենց գրերէն 2 ական օրինակ պէսք է դրկին, որոնց փոխարէն իրենք ալ նոյն արժեքով մեր հրատարակած գրերը կը ստանան:

Գրավաճառները երե գրացուցակ ունին՝ 10 օրինակ րող բաւեհանին մեզ դրկիլ:

Գաղուրանայ Հրատարակշանի կեդրոնն է Ֆրումոասա-մուսա-Զիու-ք, բոլոր բղբակցուրիւնները պէսք է ուղղուին հետեւալ հասցեին.

P. M. Bodouriaș Frumoasa. Ciuc (Romanie)

«Գաղուրանայ Հրատարակշան»ի հրատարակած եւ փոխանակուրեան տրամադրելի գրերը հետեւեալներն են.

1. ՀԱՅ ՀԱՆՐԱՊԻՑԱԿ, հեղինակ Հ. Մ. վրդ. Պոտուրեան, երկային մեծադիր 200 էջ իւրաքանչիւր զիրք, ցարգ հրատարակուած են Ա. Բ. Գ. գրերը, ընդ մամուլ է Դ. զիրքը. իւրաքանչիւր զիրք կ'արձե 4 տիլին, 1.25 տոլար, 25 ֆր. 125 լի:

2. ԳԱՂՈՒԹԱՀԱՅ ՏԱՐԵԳԻՐԸ, Խմբ. Հ. Մ. Պոտուրեան, նոխ եւ բազմապիսի բովանդակուրեամբ, որուն աշխատակցած են ծանօթ գրողներ, 300 էջերէ բաղկացած, զինն է 3.5 տիլին. 1 տոլար, 20 ֆր. 120 լի:

3. ԸՆՏՐՈՒՆ Ի ՄԱՐԴԻԿ եւ ՔԵՐԹՈՒԱՆՆԵՐ. Գալուս Ա. Մալարեանի, տպ. 1939, էջ 100, զինն է կես տիլին, 15 սենք, 4 ֆր. 20 լի.

ԳԱՂՈՒԹԱՀԱՅ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆԸ

Վերջերս հայ մամուլը զգացուց Հայ Հրատարակչականի մը գոյութեան անհրաժեշտութիւնը. ցոյց տալով անոր կատարելիք աղդապահապանման դերը:

Արդարեւ, երբ հայութիւնը օրուած օտար երկիրներ, երբ շատ մը համայնքներ զրկուած հայ դպրոցէն և հայ եկեղեցիէն՝ դատապարտուած են կորառելու՝ հայ գիրն է, հայ գիրքն է որ, գէթ ատենի մը համար հայ աղդային ողին պիտի ներարկէ հոգեվարք աղզի մը անհատներուն մէջ:

Կարելի չէ՝ փոքրիկ համայնքի մը մէջ եկեղեցի կամ դպրոց կանգնել բայց հայ գիրն ու գիրքը հո՛ն է. ուր միայն մէկ հայ ընտանիք կամ անհատ կ'ապրի:

Հայ գիրքը կը բացակայէ շատ մը անձերէ եւ ընտանիքներէ, որովհետեւ անոր գինը թանկ է:

Հայ գիրքը թանկ է, որովհետեւ ընթերցողներութիւը քիչ է:

Հայ գիրքը քիչ ընթերցող ունի, որովհետեւ պատուաւոր գրավաճառներ (բացառութիւնները կը յարցուին) և գիրք տարածողներ կը պակսին:

«Հայ Հանրագիտակախ տպագրութեան դեռ չձեռնարկած, մենք աշխարհի չորս ծագերուն վրայ հանդիպեցանք իսկապէս գրասէր աղդայիններու, որոնք մեր գործը գիւրացնելու համար, ինքնաբերաբար, առանց նիւթական ակնկալութեան իրենց շրջանակին մէջ բաժանորդներ արձանագրեցին:

Մենք վստահ այդ ազնիւ ու անշահախնդիր աղդասէրներու աջակցութեան, հայ մամուլի խմբագրութեանց և պատուաւոր գրավաճառներու գործակցութեամբ հիմք կը դնենք.

ԳԱՂՈՒԹԱՀԱՅ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆԻՆ

որուն կէտ նպատակն պիտի ըլլայ.

1. Արդէն լոյս տեսնող ո՛ւեէ թերթ և հանդէս —որոնք մեր յայտարարութիւնները հրատարակելով գործակցած կ'ըլլան մեղի — տարածել, սպառել՝ բաժանորդներ գտնելով և դրամական փոխազրութիւնը դիւրացնելով։

2. Գործակցիլ բոլոր պատուաւոր գրավաճառներուն և աշխատիլ իրենց գրքերը սպառել՝ Հրատարակչականի գործօն անդամներու միջոցաւ, դրամական փոխազրութիւնը դիւրացնել։

3. Մեղի գիմող հեղինակներու գործերը տարածել և սպառել։

4. Հայ գրագէտներու և բանասէրներու ընտիր գործերը լոյս ընծայել, վարձատրելով հեղինակները։

5. Հայ հեղինակներու գործերը շատ աժանազին հրատարակել և տարածել։

6. Ամէն տարի հրատարակել Տարեգիրք մը, աժանազին, աշխատակիցները վարձատրելով և ի հարկին ունենալ նաև գրական և գիտական ամսազիր մը։

Մ Ի Զ Ո Յ Ն Ե Ր

Դաղուրանայ Հրատարակչականը պիտի ունենայ իր մեկենաս, հիմնադիր, գործօն և ընթեցող անդամները, որոնց նուիրատուութեամբ և օժանդակութեամբ պիտի կարենայ իր նպատակը իրագործել։

Գաղուրանայ Հրատարակչականի հիմնադիրը Հայ Հանրագիտակի հրատարակութեան առթիւ եղած և ըլլակիք բոլոր դրամական նուիրատուութիւնները՝ Հրատարակչականին կը նուիրէ։

Մեկենաս անդամներ են անոնք՝ որոնք առնուազն 5000 լէյ կը նուիրեն,

Հիմնադիր անդամներ են անոնք՝ որոնք 1000-2000 լէյ կը նուիրեն,

Գործօն անդամներ են անոնք՝ որոնք իրենց շըր-

ջանին մէջ 5—10 օրինակ կը սպառեն Գաղ. Հրատարակչականի հրատարակութիւններէն.

Ընթերցող անդամներն են անոնք՝ որոնք յանձնառու կ'ըլլան Գաղ. Հրատարակութիւնները գնել:

Ներկայ ծրագիրը ապագային կը զարգանայ և կը բարեփոխուի:

Այսու կոչ կ'ընենք բոլոր զրասէրներուն՝ անդամակցիլ Գաղուրահայ Հրատարակչականին.

Հիմնադիր Տեօրէն

Գաղուրահայ Հրատարակչականի
Հ. Մկրտիչ Վ. Պ. ՊՈՏՈՒՐԵԱՆ

«ԳԱՂՈՒԹԱՀԱՅ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ»Ի ՑԱՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԱԾ ԱՆԴԱՄՆԵՐ ԵՆ

Մ Ե Կ Ե Ն Ա Ս Ա Ն Դ Ա Մ Ե Բ

- | | |
|-------------------------|-----------|
| 1. Արթաքի Աչքեկէօղեան | (Պուրէ) |
| 2. Արմենակ Պօհճէկեան | (Կալայ) |
| 3. Ներսէս Կիւլպէնկեան | (Լոնիսոն) |
| 4. Տիարպէքիրեան Եղբաւ.ք | (Պուրէ) |

ՀԻՄՆԱԳԻՐ ԱՆԴԱՄՆԵՐ

- | | |
|---|---------------|
| 1. Վահմ. Խշան Պորիս Արդութեանց Երկայնականական | (Նիս) |
| 2. Վահմ Ռոկան Մարտիկեան | (Գանիրէ) |
| 3. Վահմ Տիգրան Կամսարական (Բարիզ) | |
| 4. Վահմ Միմչոն Դարիպեան | (Պասւա) |
| 5. Գեր. Յար. Վրդ. Տիւլէկեան | (Պաղտաս) |
| 6. Գեր. Պօղոս Վրդ. Գըրմըզեան (Լէմպէրկ) | |
| 7. Վարդան Մկրտիչեան | (Օմուր. Ֆարա) |
| 8. Դաղարոս Նահապետեան | (Գանիրէ) |

9. Հբանդ Վարդանեան (Պուլքէց)
 10. Առետիս Էժտառհար (Կերլա)
 11. Ներսէս Գասապեան (Բլովիլի)
 12. Վարդան Մելքոնեան (Պարա)
 13. Արժ. Խորէն քհ. Գասապեան (Պարա)
 14. Լեւոն Շահոյեան (Պաղաս)
 15. Արժ. Յար. քհ. Տէր Մհարոպեան (Ղազիլին)
 16. Հայկազ Տէլինեան (Յղեխանդրիա)
 17. Տիրան Փաշալեան (Տիրոյիս)
 18. Ա. Տատեան (Սան Փալո)
 19. Տոքթ. Ա. Կէօքճեան (Լառնաբա)
 20. Տոքթ. Խուռէն Թագւորեան (Լիմասոլ)
 21. Յովհաննէս Բարսեղեան (Ղազիլին)
 22. Յովհ. Շաքարճեան (Պուլքէց)
 23. Ներսէս Թօփալեան (Կալաց)
 24. Թորոս Եէթէնէքեան (Յոպպէ)
 25. Յովհաննէս Վարժապետեան (Մարուլի)
 26. Անդրանիկ Պաղտասարեան (Պրայիլա)
 27. Տոքթ. Յովհ. Արթինեան (Առնուլի)
 28. Խաչատուր Լազարեան (Ն. Զուղա)
 29. Գէորգ Հաճի Արթինեան (Պուլքէց)
 30. Յովհաննէս Աճէմեան (Պոստնի)
 31. Մ. Տիգրանեան (Քալիֆորնիա)
 32. Միքիաս Արապեան (Թիմիւլուանա)
 33. Արամ Երեմեան (Ն. Զուղա)
 34. Գեր. Վահան վ. Գէորգեան (Երուսաղեմ)
 35. Քերովք Զաքարեան (Ռումանի)
 36. Լեւոն Շահազիզեան (Պուլքէց)
 37. Արժ. Վրթ. Ա. քհ. Փափազեան (Վառնա)
 38. Յարութիւն Սրլըեան (Թուրքի)
 39. Թոփալեան Եղարք Dobál János es
- József testvérérek. Frumoasa-Ciuč.

«ԳԱՂՈՒԹԱՀԱՀԱՅԱՅԻ ՀՐԱՏԱՐԱԿՁԱԿԱՆ»ի գործոն
անդամներն են. որոնց հով կարելի է գտնել մեր բոլոր
հրատարակութիւնները.

Ա.ՄԵՐԻԿԱ. (Հիւսիսային) պ. Վահան Մոզեան.
Mr. Vahan Mozian, 10 East 39th str. New York City
U. S. A.

Ա.ՄԵՐԻԿԱ. (Հարաւային) պ. Յակոբ Բարակեան,
Mr. Agop Baraghian. Los Incas 4561, Buenos Aires
(Argentina).

Ա.ՆԳԼԻԻԱ. պ. պ. Կիւլպէնկեան Եղբարք, Galbenkian
Bros, 37 Grace church str. London E. C. 3

ԵԳԻՊՏՈՍՈՒ և ՍՈՒԻՍՈՒ պ. Ալբակ Ալպօյաննեան,
Mr. Alboyadjian, 16 Rue Mahdi, Le Caire (Egypte).

ԵՌԻԿՈՍԻ.ԱՊԻԱ. պ. Գրիգոր Յակոբ Ճենեան Mr.
Krikor Hagop Djurdjirian, Skoplje (Iugoslavie).

ԹՈՒԻՔԻԱ. պ. Թորոս Ազատեան, Mr. Toros Azadian,
Billor Sokak, Güll Han 8-9, Galata Istanbul
(Turquie).

ԳԵՐՄԱՆԻԱ. պ. Փերառ Ֆուրուննեան, Mr. B.
Fouroundjia, Frankfurter Allée 363, Berlin O. 34
(Germania).

Ի.Տ.Լ.Ի.Ա. Միսիքարեան Տպարան, Direction de
l'Imprimerie, San Lazzaro, Venezia (Italie).

Ի.Բ.Դ. Յարութիւն վրդ. Տիւլեկեան, Rév. Pascal
Diulekian, Armenian Catholic Church Bagdad (Iraq).

Ի.Ի.Ա. պ. Արամ Երեմեան, Mr. Aram Yéremian,
Djoufa-Isfahan (Iran).

Լ.Ի.Բ.Ա.Ն.Ա. պ. Վահան Օզուննեան, Mr. Vahan
Ouzounian B. P. 491 Beyrouth (Liban).

Լ.Ե.Հ.Ա.Ս.Ա.Ն. Գեր. Պողոս վ. Գրիմբեան, Rév. p.
Kirmizian, 12 Skarbowska, Lwow (Polonie).

Կ.Պ.Պ.Ջ. պ. Օցիկ Մահմետեան, Mr. Onnig Mahdseian B. P. 407, Nicosia (Cyprus).

ԿԻՊՐՈՍ Տոփ. Ա. Գևորգեան. Mr. Dr. A. Gueukdjian
Larnaka (Cyprus).

ՅՈՒՆԱՍՏԱՆ պ. Գրիգոր Գրյբեան, Mr. K. Ki-yidjian, 7 Rue Klithénou 7, Athènes (Grèce).

ՊԱՂԵՍԻՆ ԳԵՐ. Պատկ Վրդ Թումանեան Rév. Bessag, Toumayan Patriarcat Arménien, Jérusalem (Palestina).

ՊՈՒԼԿՈՐԻԱ պ. Ներսես Դանայեան, Mr. Nerses Kassabian, 54 Rue Trgovska, Plovdiv (Bulgarie).


ՊԵՂԻՔԱ պ. Գալուս Ա. Մալաթիան. Mr. K. A. Malatian, 42 ave Britanique 42, Anvers (Belgique).

ՍԻՒՐԻԱ Պօղաւեան Գրասուն, Librairie Bogharian, B. P. 295, Alep (Syrie).

ՌՈՒՄԱՆԻԱ պ. Յ. Գ. Առանասեան. Mr. H. Atanassian, 15 Str. Episcopul Radu 15, Bucureşti 3 (Roumanie).

ՌՈՒՄԱՆԻԱ պ. Ստեփան Աքրահամեան Mr. Stepan Aprahamian, str. Tache Ionescu, Constanța (Roumanie).

ՖՐԱՆՍԱ Հ. Յակոբոս վ. Բոսպէրու Ռ. Բոսպէրու Պետքեան, Rév. p. H. Posbeyekian, 26 Rue Troyon Sèvres (S. & O.) (France).



ԸՆԺԲՈՒՆ Ի ՄԱՐԴԻԿ

Ն Ե Ր Ա Ծ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Տոքդ. Paul Jacoby ունի հոյակապ երկասիրութիւն
մէ, Etudes sur la Selection chez l'homme (600 մեծա-
ղիր էջ):

G. Tarde, իր գրած նախարանին մէջ, հետեւեալ
տողերով կը յայտնէ գնահատումը հեղինակի մասին.

«Այս ոռւս յիմարաբուժը, համեստ ու խորամիա-
գիտուն, մտային ախտարանութեան վերաբերեալ բազ-
մաթիւ աշխատութիւններ ի լոյս ընծայելէն եաքը,
ներկայ երկասիրութեան սոյն երկրորդ տպագրութեանը
մէջ, նոյն գիտութեան պատմական մէկ ընդարձակ
կիրառութիւնը երեան կը հանէ լիակատար հմտու-
թիւնով, խորաթափանց, տրամախոն, բեղուն հայ-
եացքով, յստակ ու կորովամիա իրայայտնութիւնով,
որոնք գերազանցութիւն մը կու տան այս յանդուզն
փորձին՝ բազմատմամբ նոյն կարգի ուրիշ նախափոր-
ձերէ շատերուն»:

Թերես, մեր մէջ ալ, ոմանք յանդութիւն հա-
մարին աշխատութիւնս, որով կը բերուիմ ընթերցող-
ներուն ներկայացընել չատ հակիրճ մէկ վերլուծումը
այս մեծարժէք գործին:

Անոր տիրական գաղափարներէն քաղ մը ըրած
եմ, զանց ընկելով գրեթէ բոլոր պատմական ու վիճա-
կագրական իրողութիւնները զորոնք հեղինակը մէջ

բերած է ի հաստատութիւն իր տեսութեանց ու բնա-
րանին:

Գործը բաժնուած է երկու մասի. Ա. Խնամնու-
թիին (Ρουνοιρ), Բ. ՏԱ.Պ.Ա.Ն.Ի (Talent),

Առաջին մասին մէջ. պատմական բաղմաթիւ
օրինակներով կը հաստատէ թէ առանձնաշնորհեալ,
բացառիկ դիրքի տէր՝ ընտանիքներ, տոհմեր, ազգեր,
միւնոյն միջավայրի կողմանէ ենթակայ մնալով կա-
տարելու ընտրօն, հետզհետէ կ'այլասերին, վերջապէս
կը շիջանին:

Երկրորդ մասին մէջ՝ նմանապէս, միւնոյն իրողու-
թիւնը կը պարզէ՝ մտաւոր ձիրքեր ժառանգած, մտա-
ւոր գերակշիռ զարգացումի հասած ընտանիքներու,
տոհմերու, ցեղերու մասին:

Գ. Ա. ՄԱԼԱԹԵԱՅ

ԾԱՆՈԹ.— Բարեյիշատակ Տօֆդ. Ա. Քեչիեեանի
«Առողջ կեանք» հանդէսին մէջ հազիւ սկսած եր Սեպուն
ծածկանունով նրատարակուիլ սոյն աշխատութենք երկու
եզ միայն, երբ խմբագիր-նրատարակին նիւանդուրեանը
պատճառաւ, դադրած եր քերր:

Գ. Ա. Մ.

Յ Ա Ն Կ Ն Ի Ւ Թ Ո Յ

Ա. ԽՇԱՆՈՒԹԻՒՆ

Եջ

1. Արարի աղդակ. ես ի կամ անձնաւորութեան կազմութիւն.	17
2. Մտաւոր հիւանդութեանց ծագումը. ես. ի անդա- մալուծում.	20
3. Ընկերային բացառապէս բարձր դիրքի մը ազ- դեցուրիւնը.	23
4. Օքսավիեն Օզոսոսի առաջին ժայլերէն մինչեւ տիջումը իր ազգաւոնիմին.	30
5. Հին ազգաց մեջ իշխանապետական ազգաւոնիմե- րու տիջումը.	38
6. Արեւմտեան եւրոպայի մեջ իշխանապետական ազգաւոնիմերու տիջումը.	39

Բ. Տ Ա Դ Ա Ն Դ

1. Ազնուապետական լինանիքներու տիջում.	40
2. Խնամութեան մեջ այլամերժութիւնը պատճառ ազնուապետական լինանիքներու տիջումին.	41
3. Ցիմարութեան առնջուրիւնը բաղակակրու- թեան հետ.	43
4. Քաղաքի ու գիւղի բնակիչներու նկարագիրը.— Ընտրօնի աղդեցուրիւնը այդ նկարագրին վեայ.	45
5. Քաղաքներու տէնդայոյզ կեանիքին հետեւանեները.	48
6. Մերուրիւն եւ զառամուրիւն ազգաց.	53
7. Առանձնաւոնրինեալք՝ դանին իւենց ցեղին.	56

Բառգրեժոյկ

58

Ե Ր Կ Ո Ւ Խ Օ Ո Փ

Ամէն ոք զիտէ թէ տպաւորութիւն, զգացում գաղափար գլխաւոր գրգիւռներն են՝ որոցմէ ծնունդ կ'առնեն մարդոց շարժումները, արարքները։

Տպաւորութիւնները ընդհանրապէս, ըլլալով պատահական և կամքէ անկախ, ո'նէ պատասխանատութեան չեն ենթարկեր անհատը Էնդհակառակը, անոր նսը կարելի է դատել բնութենէն այն զգացումներուն ու գաղափարներուն՝ որոնք կ'առաջնորդեն զանի այս կամ այն արարքին։

Տոքդ. Ժագոպի՛ երկարաշունչ այս Աշխատութեանը մէջ, անաչառ դատողութեամբ, ընթերցողին ցոյց կու տայ պատմական անհատներ, ազգատոհմեր ու ցեղեր որոցմէ ոմանք Խչսանութեան մականով, ոմանք ևս Տաղանդի ուժով ինկեր են վատասներումի քաւիդին մէջ։

Ասոնք, ամէնն ար, սանձարձակ չուայտութեամբ քայքայեր են իրենց ֆիզիքական նս ին ազնուագոյն մասերը, — զգային բջիջները, — և այսպէս անդամալուծեր են զանոնք այնչա՛փ որ անկարող ըրեր են կատարել բարձրագոյն պաշտօնը որուն սահմանուած էին. այն է՝ ստանալ զգացումներ, գաղափարներ, և յօքինել անոնցմով կենսունակ հիւսակներ, որպէսզի իրենց կարգին՝ ասոնք ալ բլուն զիւրապատրաստ ծնութիչներ շինարար գործի. արարքի։

Վատասներեալ այս բջիջներով, ի՞նչ արարքի ընդունակ կրնային ըլլալ անոնք. անհատական անձնա-

ւորութիւն կը մնա՞ր անկէ ետք՝ անոնց վրայ. չէ՞ր
միթէ քայքայուեր նսը հիմնովին, և մեքենապէս չէ՞ր
դառնար խաղալիկ ստորնացուցիչ ունակութեանց. քա-
նի որ՝ հետզհետէ կորսնցնելով դիմադրութեան ուժը՝
ջատուած էր բոլորովին:

Ունակութիւններ, երբ մանաւանդ հաճելի են
կամ հեշտալի, կը տիրապետեն նսին և բռնաբար կը
վարեն զանի, մինչև որ անկէ բառնան մարդկային
արժանիքի ամենազոյզն նշմարներն իսկ, և բնաջինջ
ընեն ենթական:

Անձիտումի այս պատիժը անհատը չէ՛ միայն որ
կը կրէ, այլ նոյնիսկ անոր հետագայ սերունդները,
մինչև չորրորդ, մինչև եօթերորդ սերունդը կ'ազդուին
պատիժէն:

* * *

Պատանի ու երիտասարդ ընթերցողներ մէկէ ա-
ւելի դասեր կրնան տոնել Տոքդ. Ժագոպիի հմտալից
այս երկասիրութենէն: Այս զստահութեամբ է որ մեր
նոր սերունդին կը ձօնենք «Ընտրօնն ի մարդիկ» այս
հակիրճ բովանդակութիւնը՝ վերլուծաբար: Եւ ահա-
ւասիկ, անկէ քանի մը թանկագին դասեր՝ զոր կը
յանձնենք անոնց ուշաղիր նկատառման:

ա. Խնամմով պահպանել, զօրացնել իրենց ջղային
զրութիւնը. անխոնեմութեամբ չի վատնել անոր ուժը,
և չխաթարել զարգացումը:

բ. Ո՛ւ և է ունակութեան հետեւելէ առաջ կշռել կը-
ռադատել հետեւանքները. խորչի եղծարաբներէն. չըն-
տելանալ երբեք անոնց:

գ. Ընաանիքի մը հետ ամուսնական խնամու-
թիւն կնքելու համար, հետամուտ չըլլալ հարստու-
թեան, համբաւի, դիրքի. այս յարգ ընծայել կինսառոյզ
ընտրօնի:

դ. Զգեղծանիլ հարստութենէ, ազգեցիկ դիրքէ.
անձնատուր չըլլալ դիւրակեցիկ կեանքի վայելքներուն,
ե. Պարզ կեանքի նախընտրութիւն տալ աւելի
քան փառաշուք կենցաղի:

Գ. Ա. Մ.

Զեկոյց.— Առյն տեսրիկին ետևը, բառզրքոյկին
մէջ ընթերցողը կը դանէ բացատրութիւնը հետեւեալ
բառերուն.

- | | |
|-------------------------|-----------------------|
| 1. Ընտօն | 6. Կծկմնացաւ |
| 2. Ցոլոյր | 7. Ես, անձնաւորուրիւն |
| 3. Հիւսակ կամ շարհիւսակ | 8. Նկարագիր |
| 4. Բարոյական ապօւրիւն | 9. Վերնուսուրիւն |
| 5. Մանկամիտ, Տկարամիտ | 10. Մղձաւանց: |



ԸՆՏՐՈՒՆ Ի ՄԱՐԴԻԿ

Ա. ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

1. ԱՐԱՐԲԻ ԱԶԳԱԿ

«ԵՍ»Ի ԿԱՄ ԱՆՁՆԱՀՈՐՈՒԹԵՌՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ

Ամէն իմացում կամ ըմբռնում (զգայութիւն, մտապատկեր, գաղափար) շարժիչ նկարագիր կ'ստանայ, մկանական գործողութիւնով մը կը յայտնուի:

Զղային զրութեան մէջ, կեղրոնաձիգ գրդիաներ, ընդհանրապէս չղային կեղրոններու մէջ կը փոխակերպուին շարժիչ զրդումի: Ցոլական անխոհական արարք*, այս է ահա ամէն շարժումի, ամէն գործողութեան ընդհանուր ծրագիծը:

Հոգեկան կեանքի արտացոլումը աստիճանական յաջորդութիւն մըն է իրողութեանց որոնք իրենց ընթացքին մէջ՝ ամէնէն պարզ ցոլոյրներէն սկսեալ մինչեւ ամէնէն գիտակցական կամաւոր արարքները, ենթակայ են միեւնոյն սկզբունքին:

Զգայութեանց անխոհական նկարագիրը, անոնց ի գործ փոխարկուելու բերումը շատ աւելի քաջորոշէ կենդանիներուն մէջ քան թէ մարդոց մէջ, մանուկին վրայ քան թէ չափահասին վրայ Ուէ գաղափար, ո'ւէ մտապատկեր, ո'ւէ իմացում՝ մատաղահաս մանուկներու վրայ և կենդանիներու վրայ՝ կը ձգտի արտայայտուի անմիջապէս, մկանական շարժումներով. իսկ վերացեալ, զուտ իմացական խորհրդածութիւն մը շատ գմուար կը թուի անոնց: Մարդուն հոգեկան

*) Ցոլական արարք կամ ցոլոյր = reflexe (Տե՛ս բացարութիւնը բառգրեոյիկին մէջ):

կեանքը այնքա՞ն աւելի կուռ և աւելի կատարեալ կ'ըլլայ որչափ նուազ անմիջական, և աւելի՛ զուսպ, խորհողութեան աւելի՛ հլու հնազանդ ըլլայ ձգտումը այն իմացումներուն որոնք կը փոխակերպուին գործիւ

Գաղափարները այնքա՞ն աւելի զիւրաւ կը փոխակերպուին արարքի որքան աւելի հզօր ըլլան եւ աւելի՛ հստատուն. ասո՛ր համար է որ հզօրագոյն գաղափարները հարկադրաբար վերջ ի վերջոյ կը յանդին արարքի:

Բարեբաղդաբար, մտաւոր գործունէութիւնը կը հսկէ որ մի՛ զուցէ ամէն իմացում կամ գաղափար համնի սաստկագոյն աստիճանին: Արդարեւ գաղափարները՝ խոնց զուգորդութեան օրէնքին շնորհիւ՝ կը քաշեն զիրար, ասպարէզ կու տան նմանօրինակ կամ հակոնդէմ ուրիշ գաղափարներու, զանոնք ամէնն ալ խմբելով միենոյն նիւթին շուրջը. այն ատեն պայքար մը տեղի կ'ունենայ մեր գիտակցութեան մէջ: Եւ ա՛լ գործի կ'սկսի գաղափ սրներու բաղմայօդ հիւսակը* որ ներկայացուցիչն է մեր նա ին:

Գաղափարները զիրար կը կոչեն. բայց ամէնն ալ չեն յաջողիր մատչնի ըլլալ մտքին Մեր սովորական գաղափ սրներու շարհիւսակին ներհակ եղողները կը մարին՝ դեռ չէ հասած այն զօռութեան ու պայծառութեան ու անհրաժեշտաց է բմբանումի համար. ուրիշներ, իրաւ է, կ'ըմբռնութին. և մեզ կը զարմացնեն երբեմն իրենց նորօրինակ անսովոր հանգամանքովը — հետեանք՝ մեր եսին հետ ունեցած հակապատկերին—, բայց, տկար որ գաղանցուկ ըլլալով, շուտով կը մոռցուին. ուրիշներ, վերջապէս, եսին միջոցաւ սրբագրուելով, փոփոխուելով, տկարանալով կամ զօրանալով՝ ծնունդ կու տան մեր արարքներուն:

Բմբռնումը, գաղափարը որչափ աւելի զօրաւոր

*) Հիսակ, կամ շարհիւսակ=complexus

ըլլայ, շարժումի դրդումը ա՛յնքան ուժով կ'ըլլայ, և
կթէ եսր կամ գաղափարներու ո՛ւեէ հիւսակ ներհակ
ըլլայ այդ նորեկ գաղափարին, աւելի՛ բուռն կ'ըլլայ
անոնց պայքարը:

Ներհակ գաղափարներն ալ կը ձգտին յայտնուիլ
շարժումով, արարքով, և առաջ կը բերեն հակամարտ
կամքեր Արարքը՝ այս այլազան կամքերուն արտադր-
րոյթը կ'ըլլայ. ուրեմն կախում կ'ունենայ միմիայն
անոնց իւրաքանչիւրին զօրութենէն, աղդուութենէն:

Երբ անսովոր, անհեթեթ կամ ոճրային գաղա-
փար մը վերածուի արարքի, և երբ այդ գաղափարը
ներհակ ըլլայ սովորական ինչ ինչ գաղափարներու
(պատիւ, խիղճ, հոգեյոյզ զգացում, օրէնքէ երկիւդ),
երբ ներհակ ըլլայ ես ին. մէկ խօսքով բարոյական
անձնուորութեան, ա՛յդ պարագային՝ արաբք զոր-
ծադրուած կրնայ բլալ կա՛մ անոր համար որ զայն ա-
ռաջ բերող զաղափարը՝ իր չուկեսի պահուն չափազանց
զօւաւոր եղած է կամ անոր համար որ սովորական զա-
ղափարներուն հիւսակները որոնք պարտաւոր եին բնդի-
մանալ անոր, ա՛յն աստինան տկար եղած են որ չեն կրցած
զայի դրդումի:

Դրգումին ու եսին պայքարը, որ տեղի կ'ունե-
նայ բնականոն մարդուն մէջ, վերջ ի վերջոյ կը լուծ-
ուի եսին միջոցաւ, և կ'որոշուի այսպէս մարդուն
ազատութեան աստիճանը: Մարդ ի բնէ ազատ չէ. ա՛յն
չափով միայն ազատ է որ չափով որ սիրացած է հա-
մակարեալ զաղափարներու որոնք հաստատուն կորիգ
մը, ԵՍՅ, կը կազմեն իր մէջ: Մանուկը ազատ չէ.
վասնզի իր եսր զեռ ա՛յնքան զօրաւոր չէ որ, մա-
քառումի համար, կարող ըլլայ՝ գոտեպնզուած ճակա-
տիլ ամրապէս շաղկապեալ զաղափարներու հիւսա-
կով մը:

Դաստիարակութեան միակ նպատակն է՝ մար-
դուն աւանդել զօրաւոր կորովի ԵՍ մը որուն խարիսխած

պիտի կազմեն ինչ ինչ գաղափարներ դորս ջանք կըլլայ դրոշմել անոր մէջ և որոնք պիտի դառնան չուկէտը՝ անոր մասւոր ու բարոյական հետագալ բովանդակ զարգացումին, և պիտի ընծայեն հաստատ անփոփոխելի ուղղութիւն մը իր բոլոր կեանքին:

2. ՄՏԱԿՈՐ ՀԻՒԱՆԴՈՒԹԵՌՆՅ ԾԱԳՈՒՄԸ «ԵՍ»Ի ԱՆԴԱՄԱԼՈՒԾՈՒՄ

Մասաւոր հիւանդութեանց մէջ, իրրե գլխաւոր եղելութիւն, իրրե էական երեւոյթ կը գտնենք եսի ակներե տկարացում, իմացական ու միանդամայն բարոյական տեսակ մը անդամալուծում, հոգեկան ընդարմացում։ Գաղափարի ու զգացումի հիւանդեր, որոնք հիւանդին եսը կը կազմեն, թոյլ կերպով կը ժաքառին նոր գաղափարներու և իմացումներու դէմ։ Խորհրդածելու կարողութիւնը՝ տկարացած ու երկրորդ կարգին վրայ նետուած, այլևս ի գործ չի մզեր քրքրուած հիւանդները, սրբագրելու և նորոգելու համար գաղափարներն ու զգացումները որոնք երեան կ'ելին հոգիին մէջ հիւանդին որուն իմացականութիւնը։ ծոյլ գանդաղ, առանց քննադատութեան կ'ընդունի ամէն նոր իմացում, և այսպէս ամէնէ մոլար, ամէնէ արտառոց գաղափարները կրնան մուտ գտնել անոր մտքին մէջ։ ու ամէնէն տարօրինակ, ամէնէն անհեթեթ զգացումները, գաղափարները կրնան արարքի վերածուիլ:

Ամէնէն խռնական մարդը, եթէ ուշադիր դիտէ ինքինքը, երբեմն իր մտքին մէջ կը նշմարէ այնպիսի պատկերներ գաղափարներ որոնք խիստ այլանդակ են, կամ, իրարու շաղկապուած են անհեթեթ կերպով։ Կեանքին սովորական դրազումները, մտքին աշխատութիւնները, տրամախոնութիւնը կը ցրուեն յդ գաղափարները, պատկերները, ուրուականները։

Այս գաղափարները, եսին միջոցաւ ետ մղուելով, սան-ձահարուելով, մոքին մէջէն կ'անցնին դուրս կ'ելեն, անոր մէջ չեն հաստատուիր, արարքի չեն փոխարկուիր. և՝ բնականոն մարդուն կորովի եսին բազդատմամբ՝ ա՛յն աստիճան տկար կ'ըլլան շատ անգամ որ ըմբռնուելէ առաջ կը զսպուին:

Բայց, մասաւոր հիւանդութեանց սկզբնաւորու-թեանը մէջ, հոգին թմրած ընդարմացած վիճակ մը կ'ունենայ, գաղափարաց զուգորդութիւնը գոեթէ կը չնջուի, իմացականութիւնը՝ կարծեա՝ կ'անդամալուծ-ուի, սովորսկան գաղափարաց հիւակները չեն գործեր, կամ, տկարացած կ'ըլլան, հոգին թափուր կը մնայ, և անոր դէմն ելլող առաջին իմացումը, առաջին գաղա-փարը տիրաբար կը հարկադրէ ինքզինքը, ո՛չ կրնայ սրբադրուիլ ո՛չ ետ մղուիլ քանի որ բովանդակ հիւ-սակները այն գաղափարներուն զորոնք յեզյեզած է գտատիարակութիւնը, զորոնք հարկադրած է կեանքը, և որոնք մարդուն բարյական անձնաւորութիւնը, այսինքն եսը կը կազմեն, տկարացած կամ թմրած են և գեր մը չեն կատարեր:

Հիւանդին մաքին մէջ այլես չեն ծագիր գաղա-փարներ որոնք կարսդ ըլլային պայքարի մանել, ետ մղել կամ սրբագրել նոր գաղափարները: Ուստի այս վերջինները կը հարկադրեն հիւանդին միտքը որ ըն-դունի զիբենք, ու այս հարկադրանքը կ'ընեն բռնու-թեամբ որ ծնունդ կ'առնէ՝ ստուգելու կարող ո՛ւէ գաղափարի մը բացակայութենէն: Միտքը համակ կը զրաւուի այս գաղափարներով: Հիւանդին մաքին մէջ պատհարար ծնունդ առած ամէնիսորնուրդ՝ զոր յան-կարծադէպ պարագայ մը կը թելադրէ իրեն, կրնայ հիւանդու գետնին վրայ հաստատուիլ, կրնայ դառնալ խելացնորիչ սեեռուն գաղափար մը:

Խելացնորիչ գաղափարները, մենամոլիկ զրդում-ները, ուրեմն, տարականոնութիւններ են, ծնունդ ո՛չ

թէ մտքի գրգռման կամ վատթարումի, այլ թերութեան կամ տկարութեան, ինչպէս որ բիրին ընդլայնումը կրնայ հետեանքն ըլլալ ո՛չ թէ անոր ճառագայթաձև նեարդներուն ծայրաւեղ գործունէութեանը, այլ շրջանակային նեարդներուն անդամալուծումին:

Իմացական ու բարոյական եսին տկարացումը և ընդարմացումը հոգերանական նախընթացիկ իրողութիւնն է, չուկէտն է խելացնորիչ զառանցական գաղափարներուն և մենամոլիկ դրդումներուն:

Իմացական ու զգածու եՍին տկարացումը ա'յն ասինան կը բուլացնե մեր կամիք եւ բնազդները որ ամենն այլազան տպաւութեանց խաղալիկ կը դառնանք: Ամեն հովի առջեւ կը փոխենք մեր նամբան: Մեզ շըրջապատող պարագաները, մեր աչքին հանդիպած առարկաները, մեր ականջին հասած ձայները՝ իրենց ընութեան համեմատ՝ կը ծնուցանեն մեր մէջ, երբեմն նոյնիսկ անսովոր ուժգնութեամբ, ամէնէն հակընդզէմ կիրքերը. գրգռումէ՝ կարելի է իյնալ շուտ մը մոլեգնութեան մէջ, դժգուութենէ՝ ատելութեան ու վրէմխնդրութեան տենչանքի մէջ, երկիւզը սարսափ կը գառնայ. քաջութիւնը՝ սրտմառութիւն զոր ո՛չ մէկ բան կը կասեցնէ և որ, կարծես, չի տեսներ վտանգը. առարակոյը, ամէնաթեթե կասկածը կրնայ ստուգութեան ուժն առնել: Ամէն բանի մէջ, չափազանցութեան զառիթափին վրայ կը գտնուի միտքը. ամէնաթեթե մզումէ մը թաւալագլոր կ'ըլլայ յաճախուեւ այս վիճակը կ'ապացուցանէ յայտնապէս ո՛չ թէ ամէնաթեթե մզումին ուժգնութիւնը, այլ եսին տկարութիւնը: Եւ արդարե, այս վիճակը ուրիշ բան չէ բայց եթէ դիւրագրգիս տկարութիւն մը՝ իմացական մտրզին մէջ. այն ատեն իրողութիւնն է հոգերանութեան մէջ ինչ որ է՝ գլխատումէ յետոյ, շարժումի գերագրգռումը բնախօսութեան մէջ: մտաւոր հիւանդութիւն մըն է որ կ'արտայայտուի ցոլոլիք միջոցաւ, անխօնական արարքով (action reflexe):

Հոգեկան հիւանդութիւնները կը տկարացնին, և վերջապէս կը փճացնեն հիւանդներուն ԵԱՐ: Ժառանգական զօրաւոր տրամադրութիւն մը և հոգեկան վրդովումը. որ ընդհանրապէս թսգուն վիճակու կը գտնուի մտաւոր հիւանդութեամբ արատաւորեալ ընտանիքներու անդամոց վրայ, — վրդովում որ կ'արաայայտուի մտքի ու նկարագրի օտարուախ նշաններով, — արգելք կ'ըլլան հաստակուի ԵՍԻ մը ձեւառուրեան ու զարգացման, այնպիսի՛ եսի մը որ կաղմուած ըլլայ՝ ամրակուու կերպով շաղկապեալ գաղափարներու հիւսակներով:

Այսպէս, բարոյական անձնաւորութեան տկար յեղյեղուկ վիճակը, եւ հետեւաբար. տեսակ մը դիւրագրգիռ տկարութիւն, եւ դոյզն բնդդիմուրիւնը, զոր ԵԱՐ հազիւ կրեայ ցոյց տալ ամեն բելադրանքի, ամեն զաղափարի, ամեն դրդումի, կը կազմեն, հոգեկան հիւանդուեանց մեջ, սկզբնական եական իւրութիւնը, հոգեբանական հիւնական երեւոյրը, ու նաև անոնց անմիջական, անխուսելի, անյեղլի արդիւնքը:

3. ԸՆԿԵՐԾԱՅԻՆ ԲԱՑՈՒՌԱՊԼԱՄ ԲԱՐՁՐ ԴԻԲՔԻ ՄԸ Ա. Զ. Գ. Ե Յ Ո Ւ Թ Ի Ի Ն Ը

Ի՞նչ է հոգերանական նկարագիրը այն անձերուն որոնք բացառապէս բարձր ընկերային զիրք կը գրաւեն, և ի՞նչ է այդ զիրքին ազդեցութիւնը այն անձերուն իմացական ու բարոյական եսին վրայ: Առանց մանրամանութեանց մէջ մտնելու, առնենք ամէնազօր իշխանութեան պարագան, այսինքն պարագան բացարձակ միապետի մը որուն առջեւ ամէն ոք կը խօնարհի, որուն համար «ներելի է ամէն բան, ու ներելի՛ հանդէպ ամէնուն»:

Ըսինք թէ մարդուն բարոյական առողջութեան հոգերանական առաջին պայմանն է տէր ըլլալ կորովի

Քաջակազմ եսի որ կարող ըլլայ կշռել ամէն դրդում, ամէն փափագ, հոգիին մէջ երեան ելած ամէն գաղափար, որ ետ մզէ զանոնք, որ ուղղէ սրբագրէ զանոնք կամ բնդունի ըստ այնմ որ առաւել կամ նուաղ համաձայն ըլլան անհատին սովորական գաղափարաց հիւսակներուն հետո Այս ԵԱՅ՝ նոյնիսկ բո՛ւն անձնաւորութիւնն է մարդուն. ա՛ն է որ հաստատ անփոփոխի ուղղութիւն մը կու տայ հոգեկան կեանքին, կը դիմադրէ այն թելադրանաց որոնք կ'ազգեն տկար յեղյեղուկ անձնաւորութեանց. ա՛ն է որ կը զապէ փափագները, կը սանձահարէ բնազդները, մարդուն պարդելով ինքնիշխանութիւնն անդրդուեյի կամք ուրով կարսդ կ'ըլլայ յաղթել միանգաման թէ՛ հակամիտութեանց ու փափագներու, և թէ՛ հակսուակութեանց ու արգելքներու, ու, այսպէս, անշեղ կ'առաջնորդէ զանի այն ճամբէն զոր գծած է ինքն իրեն համար:

Բայց, բուն բարոյական այս դերին զուղբնթաց՝ եսը ունի նաև հոգեբանական գեր մը. եթէ հզօր է ու կորովի, թոյլ չի տար որ մտքին մէջ խուժեն յիմարական, ստայօգ, անհեթեթ, արտառոց կամ ոճրային գաղափարներ որոնք կրնան ծագում առնել ամէնէն բնականոն մարդուն հոգիին մէջ, բայց որոնք զբեթէ զիւրաւ ետ կը մզուին Այսպէս, եսը կ'ընդիմանոյ, կերպով մը, մտքի վաղանցուկ շեղումներուն, և անոր պաշտօնին մէջ ծագած թեթե վրդովումներուն որոնք, ընդհակառակը, մտքին մէջ կը հիմնաւորուին եթէ քաջակազմ ես մը կորովի ընդդիմութիւն չ'ընէ անոնց:

Բայց, այս եսը կրնայ միթէ կազմուիլ ո՛ւնէ պարագայի մէջ. չի կրնար տկարանալ, թուլանալ քայքայիչ ազգեցութիւնովը ամէնակարսող իշխանութեան Առնենք, զոր օրինակ, բայրաձակ միապետ մը: Անիկա, ըստ Հռոմէացւոց, աստուածներուն ինտեալն է, ըստ Հրէից ու քրիստոնէից՝ Տիրոջը օծեալը ըստ Արեւելեան

Ժողովրդոց. Աստուծոյ ստուերը երկրի վրայ. «Աստուած երկնքի Զարն է. իսկ Զարը՝ երկրիս աստուածը» կ'ըսէ ուռւա ժողովուրզը: Միապետ կայսրը՝ այդ ազգերուն համար՝ կենաց ու մահուան տէրն է. մարդոց ճակա- ապիրն ու վիճակը անկէ կախում ունի, ամէն իրաւունք անոր ծոցէն կը բղիսի: Ճիշտ Աստուծոյ պէս, ան չի կրնար անդութ ըլլար քանի որ մարդոց կեանքն ու ստացուածքը իրեն կը պատկանի. և ինք իրաւունք ունի տնօրինել զանոնք ըստ հաճոյս իրրե իր սեփհա- կանութիւնը: Անոր անձք անրունարարելի չէ միայն, այլ նուիրական ալ է. և՝ անոր վրայ ձեռք վերցնողը ոչ միայն սրբալղջութիւն կը գործէ, այլ՝ օրէնքի, իրաւունքի, կրօնքի համաձայն, ոճրագործ է այն. մարդն ալ որ կը վարանի զոհել իր կեանքը անոր հա- մար: Երբ օրէնսգէտներ ու իմաստասէրներ կը քա- րողին այսպիսի գաղափարներ, ի՞նչ պիտի ըսեն, ուրեմն, միապետին շողոքորթներն ու զրանիկները իշխանը սիսաւ մը կը գործէ. կը լսեն, չն համարձակիր ընդդի- մախօսել: Երբ անիրաւութիւն մը, անգթութիւն մը, ոճիր մը գործէ, ոչ ոք ներելի կը համարի դէմ կենալ անոր. հազիւ կը փորձեն պաղատի, ու եթէ սիրար շարժի, իրրե բարեսիրտ ու բարեգութ անձ մը կը փա- ռուորհն զանի: Երբ բարկութեան անձնատուր ըլլայ ամէն ոք ծունր կը դնէ առջեր և անտրտունչ կ'ըն- դունի ամէնէն խիստ վճիռները Երբ ցանկալից ակ- նարկ մը նետէ կնոջ մը վրայ սա պատրաստ կ'ըլլայ արդէն քակիլ իր գոտին: Եթէ պատահի որ խօսք մը արտասանէ, ամէն մարդ կ'սքանչանայ անոր վրայ և աշխարհի ամէնէն սրամիտ անձք կը հոչակէ զանի: Նոյնիսկ, եթէ խաղ մը խաղալու սկսի, յաղթող կը հանդիսանայ միշտ, — ամէն գերազանցութիւն կը միացնէ իր վրայ:

Այսպիսի զիրք մը ի՞նչ ազգեցութիւն պիտի ընէ իսին վրայ այն անձին որ աիրացած է անոր: Վերջ

ի վերջոյ կը կարծէ իրապէս թէ իր ամէն արարքները լաւ, են, անհրաժեշտ կերպով կը պարտաւորի կօրսնցնել բարիին ու չարին ծանօթութիւնը: Եթէ երբեմն երբեմն խիղճն արթնայ, կը փութան քնացնել զայն. կ'աճապարեն հանդարտեցնել խլճին խայթերը ճարտարօրէն կը ջանան արդարացնել արարքը: Եւ որովհետեւ իր շուրջը եղողները, այսպէս, ազատ կը կացուցանեն զինք բարոյական կապէն որուն իւրաքանչիւր ոք կ'ենթարկէ ինքզինքը աւելի կամ նուալ չափով, իշխանը վերջապէս անկարող կը դառնայ իշխել իր փափագներուն: Վատանգի չէ հանդիպած երբեք, ֆիզիքական ցաւ, դրկանք չէ կրած, իր սրբազնասուրբ անձին պաշտամունքովը յդիացուցած են զանի — ի հարկէ եսասէր ու վատ պիտի դառնայ: Խաղալիկ եղած իր բնազներուն, գերի՝ իր հակումներուն ու փափագներուն հեռի ամօթի զգացումէն, ինչպէս ամօթխածութեան զգացումէն, բնական չնականութիւնով մը ամէն մարդոց առջև մերկապարանոց կը պարզէ իր անձնաւորութիւնը, իր ամէնէն գուեհիկ արարքները, ինչպէս նուե ամէնէն անասնային բնազները, որկրամոլութիւն, հեշտասիրութիւն, բարկութիւն, ծուլութիւն, եւայն Որովհետեւ ստիպուած չէ զսպել ինքզինքը, որովհետեւ երբեք հանդիպած չէ ընդդիմութեան, ի՞նչ չափով որ անզօր դարձած է անձնիշխանութեան, նոյն չափով ալ անկարող եղած է մաքառելու խոչընդոտներու դէմ և յաղթելու անոնց: Որովհետեւ իր փափագները անմիջապէս գոհացում գտած են միշտ, չի կրնար ո՛չ կորովի կերպով փափագիլ ո՛չ ալ համբերութեամբ հանդուրժել մերժումի կամ նոյնիսկ յապաղումի, իրեւ տղայ՝ չի գիտեր սպասել:

Տեսականապէս ա՛յս պէտք է ըլլայ բարոյական անձնաւորութիւնը այն մարդուն որ, ըստ ենթադրութեան, ապրած պիտի ըլլայ առանձնաշնորհեալ ինչ ինչ պայմաններու մէջ Բայց, այս պայմանները, իրա-

կանին մէջ, հաղուադէպօրէն միայն բաւական բացարձակ կ'ըլլան ներկայացնելու համար անխառն, բո՛ւն հոգերանական այս պատկերը, իր բոլոր գիծերով։ Այսպէս, Եւրոպայի մէջ միապետական իշխանութիւնը այնչափ սահմանաւորուած է որ, բարերազդարար, իշխանը կր հանդիպի շատ մը արգելքի իր փափագներուն մէջ, և շատ մը ընդդիմութեան՝ իր կամքը կատարելու համար, այլևս չէ բացարձակ աէրը որուն ներելի է ամեն ինչ եւ՝ հանդեպ ամենուն։ Ասկէ զատ, իշխանը սովորաբար կր կրթուի այնպիսի կերպով որ ստանայ կորսվի այն եսը, ամրապէս շաղկապեալ զաղափարներու այն հիւսակները որոնք անձնաւորութիւն մը կու տան մարդուն։ Բայց անգամ մը որ իշխանը բարձրանայ զահին վրայ, այս անձնաւորութիւնը այս եսը կը տկարանան, կը թույնան, անոր նկարագիրը կը փոխուի, փափագները աւելի՛ իշխանական կը դառնան, ամէնազօր իշխանութիւնը իր քայքայիչ աղդեցութիւնը ի գործ կը դնէ վերջապէս։

Այս քայքայիչ իշխանութիւնը հարկա՛ւ շատ աւելի գորաւոր պիտի ըլլայ և աւելի արագ ու աւելի կորովալիր պիտի գործէ այն երկիրներուն մէջ ուր միապետութիւնը բացարձակ է։ Այսպէս, Առ' ուր պետութեան զաղափարը տակաւին զօրաւոր կերպով չէ զարգացած, ուր իշխանին նու իրական անձին պաշտումը կրօնական հրամանակարգ մըն է, ուր հայրենասիրութիւնը կը չփոթուի գահուն պաշտամունքին հետ, ա՛յդ տեղերուն մէջ բարձրագոյն իշխանութեան լուծիչ քայքայիչ աղդեցութիւնը աւելի՛ չուա և աւելի՛ ուղղակի պիտի գործէ միապետին անձնաւորութեան միջոցաւ։ Եթէ երկրին բարքերը աւելի մեղմ են, եթէ ժողովուրդը, կամ գէթ, իշխանին շրջապատը աւելի կամ նուաղ քաղաքակրթեալ է, զառիթափը՝ թէեւ դարանո՞ւ բայց տակաւին կուռանի կէտեր կը ներ-

կայացնէ տեղ տեղու Քիչ մը հեռուն — և ահա կ'իյ-նանք բարբարոսութեան մէջ:

Այսպէս, իշխանութիւնը՝ անձնաւորութեան վրայ գործած բարոյական ազդեցութիւնովը, ուղեղի կեանքին մէջ առաջ պիտի բերէ վրդովում մը որուն բնոյթն ու նկարադիրը համազոր են այն վրդովման զոր կը գտնենք մտաւոր հիւանդութեանց և ջղային ծանր տկարութեանց սկզբնաւորութեանը ստոհուն:

Հոգեկան վրդով ունենք, որոնք կը զարգանան ամէնազօր իշխանութեան կամ ընդհանրապէս. բացառիկ կերպով բարձր դիրքի մը ազդեցուրեանը տակ. իրարմէ տարբեր պիտի ըլլան ո՛չ միայն աստիճանով, այլ նաև ձեռով. պիտի ներկայանան բազմազան փոփոխութեռով. ու անոնց արտայայտութիւնները կը նան յանհունս տարբերիլ հակառակ նոյնութեանը մը տախտալին ընթացքին որ անոնց հիմք կը կազմէ: Այսպէս, անհատ մը, գտնուելով ընկերային այն պայմաններուն մէջ որոնց մտախտային ու ախտածնական ազդեցութիւնը կը քննենք, կրնայ մէկ քանին միայն ներկայացնել մեր պատկերին գիծերէն. կրնայ նոյնիսկ անոնցմէ ո՛չ մէկ զիծ ներկայացնել՝ հարեանցի կամ թերափարժ դիտողի մը աչքին. անիկա պիտի ըլլայ զուարթ, բարեհամրոյք, մարդասէր, առ առաւելն՝ քիչ մը ջղային — «բայց, մեր օրով, ո՞վ չէ ջղային» — կը տրամարանեն քարզիկ Ուրբեմ. սկսեալ է մեր տրամախոնութիւնը: Ոչ երբեք. քննենք անոր զաւակները. եթէ տեսնենք թէ որդիներէն մէկը անոպայէ, բարկասիրտ դանդամամիտ ու անձկամիտ միւսը՝ նշանաւոր, օժտուած ամէն տապանդներով. բայց ջղային ու չուայտ, մէկ աղջիկը՝ հիսդէրամէտ, եթէ յաջորդսկրունդին մէջ գտնենք յիմարութեան, վերնոտութեան, անձնասպանութեան, վազոհաս մահուան, խուլախտի, հիւծախտի, կմախտային ձեւաղեղման, մունջխուլութեան, ամլութեան ղէպքեր. եթէ տեսնենք որ

ցեղը կ'այլափոխութիւն ու կը շիջանի, պիտի կարծե՞նք դարձեա՛լ թէ ցեղին նախահայրը խնայուած էր, թէ ազդու կերպով չէր կրած հարուածը մտային հիւանդութեան որ, բարերազդաբար, թագուն մնացած էր անոր վրայ:

Մտային վրդովումները, ջղային տկարութիւնները նման են ենովայի բարկութեան. անոնք անգըթօրէն կը հարուածեն զաւակները և ծնունդները մինչեւ չորրորդ ու եօթերորդ սերունդը: Աւստի, ջղային, ֆիզիքական կամ մարմնական ո՛նէ վրդովումի բացակայութիւնը շապացուցաներ բնաւ թէ անհատը անվասմնացած է, քանի որ մտային հիւանդութիւնը կրնայ թագուն վիճակով պահել գոյութիւնը անոր վրայ եւ երեան ելլել միայն զաւակներուն վրայ: Ապագայ սերունդը, ուրեմն, փորձաքարն է. հետեւաբար մեզի կու տայ խիստ գգայուն հակազդակ մը ստուգերու համար ջղային, մարմնական կամ ֆիզիքական վրդովումները: Կրնայ այնպէս երեիլ թէ անհատ մը, նոյնիսկ սերունդ մը զերծ մնացած է մտային հիւանդութենէ. այսպէ՞ս կ'երեայ, վասնվի անոնց վրայ թագուն վիճակով կը գտնուէր այդ հիւանդութիւնը. ժառանգաբար զաւակներուն փոխանցուելով՝ կարծես կ'արթըննայ և ահաւոր ուժգնութեամբ կը պայմի յաճախ:

Եթէ մտաւոր հիւանդութիւնները ուղեղի պաշտօնին մէջ առաջ կը բերեն վրդովում մը որուն յայտաբար նշանն է եսին տկարացումը, կարելի՞ է ընդունիլ թէ ջղային հիւանդութիւնները և ուղեղի պաշտօնին վրդովումը, իրենց պատճառին ու ծնունդին կողմանէ, փոխադարձ կապ ունենան իրարու հետ. կարելի՞ է խորհիլ թէ մարդ մը՝ որուն եսը տկար կերպով զարգացած է կամ տկարացած է արդէն, որ ո՛չ օրէնքին յարգանքովը կը զոպուի և ո՛չ արդարութեան երկիւզովը. կրնա՞նք ենթադրել թէ, կ'ըսե՞նք, այսպիսի բարոյական պայմաններու մէջ գտնուող մարդ

մը, դատապարտուած է, կամ դէթ, արամազիր է ջղային ու մ'ուս որ հիւանդութեանց և անոնց երկրորդական բնութիւնը ուն բող վիճակներուն:

Հարցումը այս ձեռվ առաջարկելէ յետոյ, պիտի ջանանք պատասխանել՝ ուսումնասիրութեամբ բժշկահոգեբանական իրողութիւններուն:

4. ՕԳՏՈՎԻԵՆ ՕԳՈՍՏՈՍԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԵՆ ՄԻՒԶԵԻ ՇԽՈՒՄԸ ԻՐ ԱԶԳԱՏՈՂՄԻՒՆ

Օգտավիլն Օգոստոս մանկութիւնը կ'անցնէ իտալիոյ մէջ, յետոյ Յուլիոս Կեսարի կ'ընկերանայ ի Սպանիա, այնուհետև Յունաստան կ'երթայ ուսանելու։ Տասնրինը տարեկանին՝ կը դառնայ Հռոմ, խորապէս ծանօթացած բլլարով Հռոմէկան օրէնսգիտութեան ու պատմութեան։ Դատ կը բանայ իր հայրագիրը (Յուլիոս Կեսար) սպաննողներուն դէմ։ Թոշակով կը զինուորագրէ հայրագիրին հինաւուրց զինուորները։ Մերակոյար, խոնարհելով այս զինուորական զօրութեանը առջև, անոր ձիւաւոր արձանը կը կանգնէ, արձանագրութեամբ մը վրան յիշատակելով տարիքը (տասնըինը տարեկան)։ պատիւ մը՝ որ մինչեւ այն ատեն ընծայուած էր միայն երեք անձի։ Հակառակ օրէնքին, զանի կ'անուանէ պրեսոր (արդարագատ պաշտօնակալ ի Հռոմ)։

Օգտավ, առ ահի, կը հանգուրմէ Մարկոս Անտոնոնիոսի նախատանաց, և վերջապէս, անոր աթոռակից, սաորտադաս դեր մը միայն ստանձնելով, կ'ըլլայ մէկ անդամը երկրորդ եռապետութեան։

Ճակատամարտներու միջոցին, վատաբար կը թագչի ճահիճներու մէջ, կամ հեղզաբար խոյս կուտայ կոիւէ՝ կեղծ ու պատիր հնարքներով։

Վատահամբաւալէս իրու իդացեալ՝ ննթարկուած այս ու այն անձանց տոփիին։ Կերիներու կողմանէ

Կ'անարգուէր ու նախատալից բառերով կը ծաղրուէր։
Բարձր դիրքը կը պարտէր ո՛չ թէ արժանիքի, զինուու-
րական յաջողութեանց, այլ դրամին զոր կը բաշխէր
զինուուրներուն. ասոնցմէ 400 հոգի, իր թելազրու-
թիւնով, օր մը կը խուժեն ձերակոյտին ժողովասրահը,
և զէնքի սպառնալիօք՝ ընտրութիւն կատարել տալով,
կը պարտաւորեն Ծերակոյտը որ հիւպատոս հռչակէ
Օգտավիէն Օգոստոսու։

Իր ախոյեաններուն դէմ համարձակօրէն չէր
գործեր, դաւադրութեամբ կը ջնջէր զանոնք։ Անյուր
անզրութիւններ կը գործէր վատարար, որպէսողի եռա-
պետութեան մէջ, իր պաշտօնակիցներուն չափ բարձր
դիրքի վրայ պահէ ինքզինքը, և յարգել տայ իր անձը։
Անդթութեանը հաւասար նենգութիւն ի գործ կը զնէր։
Կղէօպատրային պատգամաւորներ կը դրկէ իր սիրոյ
բռւռն զգացումը հազորգելու համար անոր և միւս կող-
մանէ հրահանգ կու տայ անոնց որ ձերբակալեն զա-
նի, գերի բերեն։

Օգտավ կ'սանայ Օգոստոս տիտղոսը. — Այսպէ՞ս էր
մարդը որ հիմնած էր կայսերական իշխանութիւնը,
որ պիտութեան վրայ հաստատած էր մէկ անձի մը
ամէնազօրութիւնը։ Ի սկզբան, կարեւոր դեր մը չի
կատարեց. բայց, հետզհետէ տիրացաւ իշխանութեան,
և Ագտիոմի նաւային ճակատամարտէն ու Անտոնիոսի
մահէն ետքը, վատ, անգութ, նենգամիա Օգտավը
միայն, առանձին, տէր մնաց աշխարհի։

Երբ զինուուրները սիրաշանեցաւ առատաձեռնու-
թեամբ ժողովուրդը՝ ցորենի բախումով, խաղաղու-
թեան վայելքներով, աստիճաննաբար բարձրացաւ ու
ձեռք տռաւ. ձերակոյտին, ատենակայներուն ու օրէն-
քին հեղինակութիւնները։ Ոչ ոք դիմազրութիւն կ'ը-
նէր, ամէնէ հպարտ հանրապետականները մեռած էին
պատերազմի զաշտերուն վրայ, կամ մահուան դա-
տապարտուած էին ապօրինի կերպով, և կամ, նենգա-

մըտաբար սպաննուած էին ի՛ր խօկ ձեռքով, պատեռազմի թոհ ու բոհին մէջ. մնացեալ աւազանին, պատիւի ու հարստութեան սիրոյն, անոր հնազանդ ծառաները կ'ըլլային մտադիւր. ծերակոյտը, ասպեաներու. դասակարգը, ժողովուրղը, ամէնն ալ, երկրպագութիւն կ'ընէին անոր առջև ու չնորհը կը հայցէին. քազաւորի տիտղոսը կ'ընծայէին անոր. Տէր, իշխան կը կոչէին զանի. և՝ իրրե Հռոմի երկրորդ հիմնադիրին, Հռոմուլոս անունը կուտային անոր. Օգոստոս, այսինքն նուիրական կ'անուանէին զանի, սպասելով որ երկնային էակ մը դառնար: Ուստի սկսաւ գործել տիրարար:

Օգոստ Օգոստոս ցոփակեաց մը, շուայտարարոյ մըն էր. անպատկառ կնամոլ մը: Հռոմ՝ ստորնացած պատրաստ էր ըստ ամենայնի գոհացնել անոր խօլ ու լպիրշ հաճոյքները. գերի եղած էր միապետին, և կը հանդուրմէր որ անիկա հեշտամոլիկ կեանք մը ապոէր սանձարձակ. մինչև իսկ ոտնակոխ ընելով ամուսնական պատիւը ամէնէն բարձր պաշտօնակալներու եւ մերձաւոր բարեկամներու:

Իշխանուրեան ազդեցուրիւնը Օգոստոսի վրայ.— Եթէ իշխանութիւնը և բացառապէս բարձր ընկերային գերք մը կրնան ծանրակշիռ վրդովում պատճառել մարդու հոգեկան վիճակին. և՝ այս կերպով, աղդել անոր ուղեղին վրայ, այս րանք պիտի պատահէր հո՛ս, և Օգոստոսի ընթացքը պէտք է անոր ապացոյցն ու օրինակը ըլլայ: Քննենք ուրեմն թէ իրապէս տեղի ունեցած է այդ երեւոյթը, և թէ հոգերանական որպիսի պայմաններու մէջ կը գտնուէր Օգոստոս:

Երեսունը հինգ տարեկան էր երբ Հռոմ մտաւ Ագտիոմի նաւամարտէն ետքը որուն վախճանը բացարձակ աէր ըրած էր զանի Հանրապետութեան ու աշխարհի: Անոր եսը՝ զօրեղապէս կազմուած՝ ա՛լ այնուհետեւ քիչ փոփոխութիւն կրնար կրել. այդ քիչն ալ պիտի կատարուէր կամաց կամաց, երկարատեւ ընթացքով, նենգամտարար:

Օգտավ Օգոստոսի նկարագիրը, իրա՛ւ, կազմուած աւարտած էր երբ իշխանութեան գլուխն անցաւ.

բայց դեռ կը մնար ուրիշ պատճառ մը թեթև ազգեցութեան զոր՝ այնքա՞ն բարձր, այնքան բացառիկ ընկերային դիրք մը, որպիսին էր անոր դիրքը, ի գործ պիտի դնէր իր հոգեկան վիճակին, իր եսին վրայ:

Ամէն մարդ մոռցած էր Հանրապետութիւնը որ խեղաման եղած ջնջուած էր. բայց Օգոստոս չէր մոռցած զայն: Հանրապետութիւնը, անոր խղճին առջեւ. կը թուէր սպառնական ստուեր մը որ մղձաւանջի մը պէս կ'ահարեկէր զանի, և մասամբ թումբ կը դնէր անոր հրէշային նկարագրին առջեր:

Ուստի նաւարօրէն կը կեղծէր, և կը ջանար հաւատացնել ժողովուրդին թէ հանրապետական է երկիրը, պաշտօնաբաշխումներով կը փորձէր գրաւել շուրջի մարզիկը, և ժողովուրդին կ'ընծայէր զրօսանքի, զուարծութեան լայն միջոցներ որպէսզի զգալի չընէր քաղաքային իրաւունքին բռնաբարումը իշխանութեան վերաբերեալ արտաքին ձեւակերպութեանց կարեւորութիւն չէր տար. պերճանքէ կը զգուշանար, զինքը գովարանելու համար կատարուած հրապարակային ցոյցերը չէր քաջայերեր, մինչև իսկ կ'արգելուր. նախանձախնութիւն ցոյց կու տար իր ընտանիքի անդամոց պարեւշտութեան և կրթութեան Եռապետութեան շրջանին անագորոյն Օգոստը կայսերական գահուն վրայ՝ գթասիրտ զարձած էր. բայց, այս զթասըրտութիւնը ուրիշ բան չէր եթէ ոչ անդթութենէ պարտասում: Ըւ որովհետեւ չէր կրնար դիւրաւ ձկել իր վայրագ բնաւորութիւնը և ներողամիտ ընթացք ունենալ, պարտաւոր կ'ըլլար յարատե պայքար մղել ինքն իր անձին զէմ. և յաճախ ովորմհի պարտութիւններ կը կրէր. միայն թէ, երբեմն, բարեկամներու խորհուրդին անսալով, առ հարկի կը յաջողէր զսպել ներքին եսին թափը:

Տարիներ ետքը, այլէս յոզնած ինքնաղոպումի այս պայքարներէն ու գերազրգիռ կեանքէն, կը բաղձար հանգիստի. բայց չէր հրաժարեր գահէն. քանզի կը վախնար վրէժինդրութենէ:

Օգոստոսի վրայ, ծերութեան օրերուն երեւան կ'ելլէ զդային հիւանդուրիւն մը — Վերջապէս, ուշագրաւ պարագայ մը. Օգոստոս երբեմն երբեմն աջ ձեռքին ցուցամատին վրայ թմրութիւն կ'զգար, և թմրութեան զուգընթաց՝ դսղդոչիւն ու մկանական կծկում. բժիշկները. ընդհանրապէս, այս բանը կը նկատեն ջղային հիւանդութիւն մը որուն կեղրոնը կը գտնուի ուղեղին մէջ. այս հիւանդութեան աէր մարդիկ սովորաբար կ'ունենան խիստ յատկորոշեալ ջղային ընդհանուր վիճակ մը:

Այսպէս, Օգոստոսի ծերութեան օրերուն, անոր վրայ երեան կ'ելլէ ջղային կեղրոններու հիւանդութիւն մը. որուն մասնայատուկ հանգամանքն է՝ վարիչ կեդրոններու Տկարացում, և որ արգելէ կ'րլլայ ուղեղային բարձրագոյն գործողուրեանց կատարումին.

Օգոստոս, 76 տարեկանին մեռաւ փորհարութենէ որ քրոնիկ եղած էր վրան. մանուան օրերուն՝ խելքը գլուխն էր. բայց պահ մը ունեցած է անյոյզ զառացում, կը գանգատէր թէ քառասուն երիտասարդներ ուսամբարձ կը տանին զինքը: Պարա՛զայ մը՝ որ կը նկատուի իրեւ ախտացոյց հիւծումէ ու ծիւրումէ առաջ եկած զառանցումի:

Կեանքը ցայց կու տալ թէ մարդու մը ընկերային դիրքը. վերջապէս, մասնաւոր կնիք մը կը զրոշմէ անոր վրայ, և թէ ընդհանրապէս շուտով զգալի կ'ընէ իր ազգեցութիւնը. Օգոստոս հաղուագիւս բացասութիւնն մըսն է արգեօք ընդհանուր կանոնէն. Սերկա ունէր կ'ըմացաւ (cramp) որ. ինչպէս ըսինք, կ'ապացուցանէ ուղեղային պաշտօնի վրդովում՝ որուն յատկանիշն է նո՞յն այն վրդովումը որ առաջ կու գայ բացասիկ կերպով ընկերային դիրք գրաւող անձնաւորութեանց հոգեկան կեանքին մէջ։ Սակայն, բացի այս հիւանդութենէն, ուրիշ ոչ ինչ կը գտնենք որ հոգեկան վոդովում մը հնմթագրել տայ անոր վրայ Բարուական կ'օմ իմացական ուրիշ ո՛չ մէկ տարականոն վիճակ կը ներկայացնէ ան, ո՛չ մէկ ջղային կամ մտաւոր հիւանդութիւն:

Բայց, նոյն բանը կրնա՞նք ըսել նաև իր զաւակ-ներուն, թոռներուն, թոռնորդիներուն, եւնի համար. իր զաւակները, իր հետագայ սերունդը գրեթէ միւնոյն բացառիկ բարոյական դիրքերուն մէջ կը դժնուէին. բայց, անոնց զիմազրութեան ուժը պէտք էր որ նուազ ըլլար, և եսը՝ աւելի տկար. քանի որ ընկերային զիրքը որուն հասած էր Օգոստոս, ինքը, երբ արդէն չափահաս մարդ եղած էր, իր զաւակները ի տղա՛յ տիոց ստացած էին զայն (դիրքը), ծնած ըլլալով անոր մէջ։ Հետեւաբար, եթէ եսին համար աննպաստ պայմանները Օգոստոսին վրայ հոգեկան կամ ջղային հիւանդութիւն մը առաջ բերած էին, այդ հիւանդութիւնը, ժառանգական օրէնքով, պէտք է՝ իրը մտախտային սկզրնական սերմ, փոխանցուած ըլլայ անոնց. և որովհետեւ իր զաւակներն ալ ախտածնական միւնոյն պայմաններուն մէջ կը գտնուէին, այդ սերմը պիտի աճէր անոնց մէջ և պիտի զարգանար։

Տեսանք թէ Օգոստոս օժտուած էր անձնազըսպումի մեծ կարողութիւնով, հաստատ կամքով եւ անընկճելի նկարազրով զոր պահեց կեանքին բոլոր ընթացքին մէջ, հակառակ ամէնազօր իշխանութեան տկարացուցիչ ու լուծիչ ազգեցութեանը։

Նո՞յն վիճակին մէջ գանուած են նաև իր սերունդին անդամները։

Պատասխանելու համար այս հարցումին, պէտք է սերունդէ սերունդ, և անձնաւորութենէ անձնաւորութիւն քննենք Օգոստոսի հետագայ ամբողջ սերունդը։

Անցնինք, ուրեմն, իր զաւակներուն բժշկա-հոգեբանական ուսումնասիրութեան։

Ազգատիմին շիջումը.— Հեղինակը, այստեղ, մի առ մի կը ներկայացնէ մեզ Օգոստոսի լնտանիքին անդամները, աղջիկ զաւկէն (ժիւլի) ու որդիէն (Տրուսոս) սկսեալ մինչև թոռները, թոռնորդիները, մինչեւ

թոռան թոռը (Գլուխիոս Օկիւսոտա), ընտանիքին վեր-
ջին շառաւիզը որ օրօրոցին մէջ կը մեռնի:

Ու թուելէ յեաոյ տնօնց իւրաքանչիւրին ֆիզի-
քական առաւելութեանց ու մանաւա՛նդ թերութեանց
կարգին, նաև բարոյական, մտաւոր ու հոգեկան նկա-
րագրին ցայտուն գիծերը, հաղուադէպօրէն փայլուն,
իսկ մեծ մասամբ արատաւոր ախտացեալ՝ կը շա-
րունակէ.

Ահա ընտանիք մը որուն վրայ, իրրե սիրական
զաւկի վրայ, նայած էին Բնութիւնն ու Բաղզը, Դե-
ղեցկութիւն, արտակարգ խելք, ամէն տեսակ տաղանդ,
— զինու որական, ատենաբանական, գրտական, արուես-
տագիտական, — փայլուն ու հաստատ գաստիարակու-
թիւն, հարստութիւն ու ընկերային բարձր զիրք՝ Բր-
նութիւնն ու Բաղզը, իրենց այս ձիրքերը առատօրէն
բաշխած էին այս ընտանիքին: Եթէ առաջին սերունդը
— մէկ մանչ և մէկ աղջիկ — բազմանդամ չէ, երկ-
րորդը ունի արդէն տասներկու տասնըհինգ անդամ:
Ցեղի մը համար, ի՞նչ փայլուն ապագայ: Արդ, այս-
քա՞ն բազմաւոր այս ընտանիքը, բնութեան այս շփա-
ցած զաւակը, իր չորրորդ սերունդին մէջ, չունի ու-
րիշ ներկայացուցիչ բայց եթէ տարօրինակ, անհեթեթ
հտպիտ մը, վատատոհմիկ ու արիւնուշտ, ամէն մո-
լութիւններով ու ոճիրներով արատաւոր, և որուն միա-
մօր աղջիկը օրօրոցին մէջ կը մեռնի: Ու գալ հասնե-
լու համար այս խայտառակին, ընտանիքը կ'անցնի.
տկարամիտ, վերնոտ, ջլախտաւոր, ազգապիղ, հայրաս-
պան, եղբայրասպան, լրբենի վիճակներէ, եպերելի հրէ-
շային շուայտանքէ, ծայրայեղօրին արիւնաբրու զա-
դանաբարոյութենէ. կ'անցնի ամլութենէ, կանխահաս
մահէ, մարդասպանութենէ, թունաւորումէ. արբե-
ցութենէ, ձախողանքէ և ամօթէ:

Էնէսսի*) ցեղը սկիզբ կ'առնէ դիցունիէ մը և անոր

*) Էնէսս, Տրովադացի իւսան, Տրովադայի պա-

որդիէն, դիւցազունե մը, ու կը վերջանայ ազգապիղծ պոռնիկով մը որ կը կրէ արատաւոր դրոշմը ամէն աեսակ այպահանքի ու ոճիրի. կը վերջանայ ասոր որդիովը, արիւնախանձ հտպիտ, մայրասպան, անարդ ու յիմար (ՆերՈն):

Ցեղին առաջինը իր հայրը կ'ազատէ. վերջինը իր մայրը կ'սպաննէ:

Առարկայական ապացուցումը աւարտելէ յետոյ, գանք եզրակացութեան, վկայութեան կոչելով Ենթակայական խոսափանութիւնները մարդու մը որ, բարձր դիրքովը, կրնայ գիտակցօրէն գնահատել թէ ի՞նչ ազէտարեր ազդեցութիւն կ'ունենայ բացառիկ դիրք մը։ Տիրեր կայարը, չ'ընգունելով որ կոյր զկուրայն հաւատք ընծայեն իր արարքներուն, կը կրկնէր միշտ թէ մահկանացու մը չի կրնար երբեք վստահ ըլլալ ի՞նքն իր վրայ. թէ դիրքը որչափ աւելի բարձր ըլլայ, այնքան աւելի լազբուն կ'ըլլայ։ Յանկուսեայ Սպանիան կ'ուղէր, ի պատիւ անոր, մեհեան մը կանգնել. չ'ընդունեց նոյնպէս այդ ցոյցը, ու, այս առթիւ, ըսաւ Մերակոյտին. «Հետագայ սերունդը չափազանց մեծ պատիւ պիտի ընծայէ ինծի, եթէ զիս արժանի դատէ նախահայրերուն. Վատանգի մէջ հաստատակամ. ի սէր Հանրապետութեան՝ պատրաստ կրելու ատելութիւն։ Ասո՞նք են ահա մեհեանները, ասո՞նք են յուշարձանները, բագինները զոր կը փափազիմ գտնել ձեր սիրտերուն մէջ։ Քարակերտ յուշարձանները խոաելի շրիմներ պիտի ըլլան լոկ, եթէ ապագայ սերունդին ա-

շարմանը միջոցին, արիաբար կը կռւսի Յոյներուն դէմ։ Քաղաքին գրաւումեն եսքը, իր հայր ուսերուն վրայառած, կը փախչի եւ ցամաք կ'ելլէ Խալիխ. ի Լատիօմ։ Այս աւանդուրեամբ, Հռոմեացիք կ'ըսէլ. բէ Տրովադական է իրենց ծագումը, եւ բէ էնէռս եղած է իրենց նախահայրը։

տելութիւնը ետ պահանջէ ներկային ընծայած փառաւորումը: Երանի՛ թէ, ուրեմն, մինչեւ կեանքիս վերջը աստուածները ինձի շնորհեն առողջ միտք մը, որպէսզի կարող ըլլամ հասկնալ երկնային ու մարդկային օրէնքները և հնագանդիլ անոնց կամքին»:

Այս զազանը (իշխանութիւն) լավեց, բնաջինջ ըրաւ Օգոստոսի ընտանիքը՝ արբեցող, շուայտ, ցոփակեաց, ոճրագործ, անձնասպան, մարդասպան, ազգապիղծ, վերնսաւ, խելագար եւն մարդոց խառնակոյտի մը: Վերածելէ յետոյ ինչոսի սուրբ ցեղը որ խելացի էր, գեղեցիկ և ճոխապէս օժտուած Բնութենէն:

Ալապէս, Օգոստոսի արքայական ազգատոհմը, թէև փայլուն նախահայրերէ սերած, բայց չէ կրցած զերծ մնալ իշխանութեան Գաղանին հարուածէն:

5. ՀԻՆ ԱԶԳԱՅԻ ՄԷՋ ԻՇԽԱՆԱՊԵՏԱԿԱՆ ԱԶԳԱՑՈՀՄԵՐՈՒ ՇԻԶՈՒՄ

Տոքդ. Պ. Ժագոպի իրաւա՛մը կը ներկայացնէ Օգոստոսի ազգատոհմը իբրև ուշագրաւ օրինակ մը այսակրումի ու անկումի:

Բայց, որպէսզի տրամարանօրէն ապացուցանէ՝ իբրև օրէնք, իշխանութեան աղէտաւորաղեցութիւնը առանձնաշնորհեալ զիրքի զէր ընտանիքներու վրայ, կը յիշաասակէ պատմական բազմաթիւ աղդատոհմեր որոնք, նոյն Գաղանին ճիրաններուն մատնուած՝ իյայտ բերած են, աւելի կամ նուազ աստիճանաւ, զրդովումներ նման անոնց զոր տեսանք Օգոստոսի սերունդին մէջ. մտախ, ջլախ, իմացական ինչպէս նաև բարոյական տարօքն վ' նակ ու խոտարում, կազմական բերութիւն, վատաներում. կանխահաս մահ, և վերջապէս Անձիջ անհետացում:

Երկասիրութեանը այս մասին մէջ, հեղինակը՝ վաւերական աղբիւրներու պակասութեան պատճառաւ,

մասնաւոր կերպով չի ծանրանար իշխանական ազգատոհմերու անդամոց բժշկա-հոգերանական անձնաւոթեանը վրայ. նախասիրաբար ի մէջ կը բերէ ամլութեան, կանչանաս մանուան բացայացա երեւոյթներ որոնցմէ ընդհանրապէս անցած են անոնք, անձնատուր ըլլալով ոււայս հետամոլիկ կեանքի մը այպառելի ամէն ձեերուն:

Հարեանցի ակնարկ մը կը նետէ կենցաղին վրայ Հոռմէական այն կայսրերուն որոնք գահ բարձրացած էին երր շիջած էր արդէն Օգոստոսի ազգատոհմը:

Եետոյ կը յիշատակէ Հին ազգաց պատմութենէն Յունաստանի (Աթէնք, Սպարտա), Սիրակուսական, Մակեդոնական, Պարսկական, Սուրբիական, Եգիպտական ու Պերկամական ազգատոհմեր որոնք. ամէնն ար, իշխանական գահէն զլորած են կորուստի վիճին մէջ:

6. Ա.ԲԵԿՄՏՏԵԱՆ ԵԽՐՈՊԱՅԻ ՄԷՋ ԻՇԽԱՆԱՎԱՐԱԿԱՆ ԱԶԴԱՏՈՂՄԵՐՈՒ ՇԻՋՈՒՄ

- Այնուհետև. երկարօրէն կը թուէ, կը վիճակազրէ՝ ԺԴ. դարէն սկսեալ մինչեւ ԺԸ. դար՝ 400 տարուան ընթացքին մէջ, արեմտեան Եւրոպայի արքայական կամ իշխանական տուներուն շոււայտ, լսանձարձակ կենցազը որ, վերջապէս, ճակատագրական կերպով, կը յանդի ամլութեան ու անձիտումի:

Ապացուցման համար, պրպտումի նիւթ կ'ընտրէ.

ա. Իտալիայէն՝ Սավուա-Սարատէների, Դուսկանայի, Անժու-Դանանդի, Սարակոնի առաջատոհմերը որոնց վրայ կը մատնանչէ մասնաւորապէս արաներ մարմնական ձեազեղծումի կաղմական թերութեանց (մունջ-խուլ կակազ, կուզ), այլասերումի, բարոյական ապշութեան (idiotie morale) որուն ենթակայ էր Կատարինէ տը Մէտիսիս, նկարադրի երկդիմութեան (Լատիսլաս):

բ. Սպանիայէն՝ Գասղիյիի, Արակոնի, Աւստրիա-

կան տան և Պուրպոնեան ազգատոհմերը որոց մէջ ցոյց
կու տայ արատաւոր անձեր. շուայտ, յուլաբարոյ,
վատ նկարագրով երկդիմի իշխանուհի մը (իսկնդուկ
Յովհաննա) կարճամիտ, ապիկար, մանկամիտ:

գ. Բուրդուկալէն՝ Պուրպոնեան ազգատոհմը, հո՞ս
ալ կը ներկայացնէ անձեր՝ խարանեալ անհարազատ
ծնունդով, ամլութիւնով, եղեռնագործութիւնով, յի-
մարտութիւնով և մանկամտութիւնով (imbécilité):

դ. Ֆրանսայէն՝ Վալուայեան, Պուրպոն-Օրլէանեան,
Գոնտէեան ազգատոհմերը. ասոնց մէջ կը յիշատակէ
կարգ մը արատաւոր անձեր. Ջախտաւոր, շուայտ,
ամուլ, աղգապիղծ, մոլեգնոտ, երեակայութեամբ զա-
ռանցուն, վազամեռ, փոքրամարմին, կակաղ կուզի:

ե. Անգլիաէն՝ Բլանդաժնեան, Լանգասզրեան,
Եօրքեան, Դիւտորեան, Սդուարդեան և Օրանժեան
ազգատոհմերը. այստեղ ևս կը ցուցադրէ կարգ մը
արատաւոր անձեր. Ոճրագործ, դաւաճան, վերնոտ,
ամուլ, եղեռնագործ, կաղ, կուզ, անդամալոյծ:

Բ. Տ Ա Ղ Ա Ն Դ

1. ԱԶՆՈՒԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒ ՇԽԶՈՒՄ

Եւ հեղինակը, շարունակելով իր խորհրդածու-
թիւնները կը յարէ.

Աչքէ անցուցինք արքայական ցեղերը որոնք իշ-
խած էին արևմտեան Եւրոպայի մէջ, և համոզուե-
ցանք թէ անոնք ևս կրած էին վատասերումի, մաս-
գարութեան, կանխահաս մահուան և ամլութեան հար-
ուածները. ինչպէս կրած էր Ժիւլիայի արքայական
ցեղը որ կը ներկայացնէ դասական պատկերը այն ախ-
տարանական վիճակներուն որոնցմով կ'անցնին ըն-
տանիքները՝ վերջնականապէս շիջանելէ առաջ,

Բայց ամլութիւն, հոգեկան հիւանդութիւն, կանխահաս մահ և վերջապէս շիջում վերապահեալ չեն միմիայն վեհապետական ցեղերու մասնաւորապէս։ Առանձնաշնորհեալ ամէն դասակարգ, ամէն ընտանիք, որոնք ուրիշներէ աւելի բարձր զիրք կը գրաւեն, կ'ենթարկութիւն՝ թէև նուազ աստիճանաւ՝ իշխանական ընտանիքներու վիճակին, և այդ վիճակը միշտ ուղղակի համեմատական կ'ըլլայ իրենց վայելած առանձնաշնորհներուն և իրենց ընկերային զիրքին բարձրութեանը։

2. ԽՆԱՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅԼԱՄԵՐԺՈՒԹԻՒՆԸ ՊԱՏՃԱՌ Ա.ԶՆՈՒՍՊ.ՊԵՏ. ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒ ՇԽՁՈՒՄԻՒՆ

Վիճակագրութիւնը ակներե կերպով կը հաստատէ թէ ընդհանրապէս մահերու թիւը, և մասնաւորապէս մանուկներուն մահերու թիւը զգալապէս նուազ է առանձնաշնորհեալ ընտանիքներու մէջ, քան թէ ժողովուրդի մնացեալ դասակարգերուն մէջ և կը հաստատէ դարձեալ թէ աւելի երկար է անոնց կեանքի միջին տևողութիւնը. ուրեմն, ինչպէս բացատրելու է աղնուապետական ընտանիքներու շիջումը։

Առանձնաշնորհեալ դասակարգերու շիջումը բացարելու համար, սովորաբար կը յիշատակուի երեք պարագայ։

ա. Անբարեխառնութիւն և ամէն տեսակ չափազանցութիւն որոնց առանձնատուր կ'ըլլան աղնուապետական ընտանիքները։

բ. Արենակցական ամուսնութիւններ։

գ. Եւ վերջապէս, շատ զաւակ չունենալու կամաւոր որոշում, որպէսզի բաժան բաժան չ'ըլլան կալուածները։

Զանազան ժամանակաց ընթացքին, այլեւայլ երկիրներու մէջ տեղի ունեցած ընտանեկան շիջումի պարագաներ՝ վերսյիշեալ երեք ենթադրութեանց տե-

սակէտովի, քննելէ ետքը՝ Տոքդ. պ. Ժագոպի հետեւ-
եալ կերպով կը բանաձևէ իր կարծիքը այս մասին.

Շիջումի իրրե պատճառ ենթադրուած այս պա-
րագաները մենք չենք համարիր իսկապէս համապա-
տասխան իրականութեան:

Այս վատասերումը, այս ամլութիւնը՝ որ անոր
բազմապիսի արտայայտութիւններէն մէկն է. առանձ-
նաշնորհեալ ընտանիքներու այս շիջումը, մեր դատո-
ղութեամբ, ուրիշ բան չեն եթէ ոչ անմիջական և
ուղղակի հետեանքը անոնց մենաշնորհեալ դիրքինըստ
որում այս ընտանիքները այլամերժօրէն իրարու հետ
կը կնքեն խնամութիւն. և թէե արենակցական ա-
մուսնութիւններ չեն կատարեր ճշգրտօրէն, բայց մի՛շա
ընկերական մի՛նոյն միջավայրէն կ'ընտրեն իրենց
լծակիցները որոնք յարենման կրթութիւն մը ստա-
ցած են, միե՛նոյն ազդեցութիւնները կրած են, նո՛յն
կեանքով ապրած են, նո՛յն կաղապարին մէջ ձուլուած
են. ա՛յս պատճառաւ, ահա՛, ջլախտական տարրը, որ
իմացական ու զգածական պաշտօններու խանդարու-
մէն առաջ եկած է, մհծ արագութեամբ կը զարդա-
նայ և շուտով իր ամէնէ բարձր զօրութեան կը հասնի:
Այս պատճառաւ, հալ ու մաշ ընտանիքներ, որոնք
ափ առած են վատասերումի ճամբան, կը ծաղկին նո-
րէն երր խնամութիւն կ'ընեն, իրենց գասակարգէն
գուրս ընտանիքներու հետ:

Եթէ ճշմարիտ է գաղափարը զոր կը կազմենք
ի մասին առանձնաշնորհեալ դասակարգերու վատա-
սերումին, եթէ ճիշդ է մեր տեսութիւնը, պէտք է որ
վատասերումի միենոյն երեւոյթը գտնենք ընկերային
ընտրօնի ամէն պարագաներու մէջ, ի՞նչ որ ալ ըլլայ
շրջանակը որուն մէջ կատարուէր այդ ընտրօնը, ի՞նչ
որ ալ ըլլայ սկզբունքը որուն զօրութեամբ դոր-
ծադրուէր անիկա, ի՞նչ որ ալ ըլլան մասնաւոր պա-
րագաները զորս նկատի ունենար:

Յ. ՅԻՄԱՐՈՒԹԵՈՆ ԱՌՆՉՈՒԹԻՒՆԸ
ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱՆ ՀԵՏ

Հեղինակը ի հաստատութիւն այս բնարանին, կը վերլուծէ ընտրօնի մէկ ուրիշ ձեզ, անոր արտայայտութեան մէկ ուրիշ եղանակը որ կը կատարուի ժաղաքակիրը եւ կիրներու բնակիչներուն միջեւ բնդիանցապէս, ու՝ մատոր աշխատութիւնով զբաղող անձերուն միջեւ մասնաւորապէս. և՝ վիճակագրեալ իրողութեանց վրայ հիմնուելով՝ ցոյց կու տայ ցաւալի հետեանքները այս կարգի յաճախաղէպ ընտրօններու:

Եւրոպայի մէջ անագին է, կ'ըսէ յիմարացողներուն թիւը, և օր բատ օրէ աւելնալու միտում կ'ստանայ՝ զուգընթացարար արուեստից ու ճարտարագործութեանց յառաջիմութեանը:

Ըստակառակը, Ասիոյ թափառիկ ազգերուն եւ Ամերիկայի վայրենիներուն մէջ վերջին ձայր հաղուաղէպ է յիմարութիւնը:

Մեր օրով, ճարտարագործութեան, արուեստներու և գիտութիւններու ընծայուած փութաջանութեան անմիջական հետեանքը կ'ըլլայ՝ ուղեղային կարողութեանց գործունէութեան յաւելում։ Ճարտարագործական, քաղաքական և ընկերային ելեէջներն ու յուղումները կը տիրեն մասնաւորարար մէն մի անհատի վրայ, ինչպէս և կ'ազդեն ամրոխին վրայ Մարդիկ աւելի արագ կ'ապրին. շահու ու վայելքի տենդը որ յատկանին է մեր ժամանակին, քաղաքական ու ընկերական ամէն խնդիրներու վրայ կատարուած մշտագոյ ու կրքոտ վէճը՝ գրգռումի յարատե վիճակ մը կու տան այսօր ընկերութեանու Պայմանները, որոց մէջ կ'ապրի արդի ընկերութիւնը յԵւրոպա և յԱմերիկա, հաստատ կը պահէ ուղեղային գրգռումի վիճակ մը որ գրեթէ կը նմանի արրեցութեան և օր անշուշտ մտային խանգարումներու տրամադիր կ'ընէ ենթական:

Ակներե է թէ գլխաւորաբար բաղաբակրյուրի՛ւնն
է որ, իր ազդեցութիւնով, յաճախադէպ կ'ընէ յիմա-
րութիւնը:

Բայց ի՞նչ է քաղաքակրթութիւն ըսուածը, ի՞նչ է
անոր չափանիշը.— Քաղաքակրթութիւնը գաղափարի
հարստութիւնն է, յարգանքը դէսի գիտութիւն. բա-
րոյական մարդի մէջ՝ զգացումը մեծին ու ազնիւին.
Փիզիքական մարդին մէջ՝ զգացումը գեղեցկին. ժո-
ղովրդական զանգուածներուն կարողութի՛ւնն է սա-
ւառներու մինչև իմաստասիրական բարձր յղացումներ.
Ժողովուրդին՝ մինչև մէկ աստիճան՝ բարոյական ու
իմացական ընդունակութի՛ւնն է, անոր ընդունակու-
թի՛ւնն է կանգ առնելու հայեցողական խոկումի վե-
րացեալ մարդին վրայ, եռանդով մասնակցելու իր երկ-
րին ու իր ժամանակին իմացական, բարոյական շա-
հերուն Այս բոլոր պայմանները, զիտէ ամէն մարդ
թէ, նախարկրթութեան հետ ուղղակի յարաբերութիւն
չունին միշտ. և՝ որ աւելին է՝ չենք կրնար նոյնիսկ
համիմաստ համարիլ ընդհանուր կրթութիւն և քա-
ղաքակրթութիւն: Պեղոպնէսի պատերազմի շրջա-
նին, Աթէնացիները, ամէնն ար, չին զիտեր անտա-
րակոյս կարդալ գրել և ժողովուրդին մեծ զանգուածը
կրթութիւն չեր ստացած բնաւ. սակայն խորապէս կը
զգային ինչ որ գեղեցիկ է, ծշմարիտ է, արդար է,
արուեստով ու ազնիւ գաղափարներով կը խանգա-
վառուէին: Բարիզի գործաւորները, ընդհանրապէս,
շատ մեծ կըթութիւն չեն ստացած, և սակայն, սիրով
կը յարին մարդկայնական մեծ գաղափարներու, ի-
մաստասիրական մեծ յղացումներու: Զուիցերիոյ մէջ,
ամէն մարդ զիտէ գրել կարդալ սակայն, ժողովրդա-
յին զանգուածը, հո՞ն, շատ մը զանդոններու մէջ,
զանդաղաշարժ է, կոշտ է, քիչ խելացի, անտարեր ի-
մացական ու բարոյական գաղափարներու և շահերու
որոնցմով կը խանդագավոռւին ուրիշ երկիրներու ժո-

ղովուրդները Գրականութիւնը մեծ արժէք մը չի
ներկայացներ, արուեստը գրեթէ գոյութիւն չունի,
ի բաց առեալ՝ թերեւ՝ ժշնէվի զանդոնը գիտութիւնը,
սակաւաթիւ բացառութիւնով, օտար ներկայացուցիչ-
ներ ունի այնաեղի

4. ՔԱՂԱՔԻ ՈՒ ԳԻՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՈՒՆ
ՆԿԱՐԱԳԻՐԸ.— ԸՆՏՐՈՒ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆՆ
ԱՅԻ ՆԿԱՐԱԳՐԻՆ ՎՐԱՅ

Եւ քաղաքակրթութեան կողմանէ, լայն իմաս-
տովը որով կ'ըմբռնենք զայն, եթէ բաղդատենք քա-
ղաքներն ու գիւղերը, առաջիններուն մէջ կը տես-
նենք՝ իմացական ու ընկերական աւելի կամ նուազ
ուժգին կեանք մը, մինչդեռ գիւղերը՝ ընդհակառակը՝
կը ներկայացնեն իմացական ու բարոյական կատար-
եալ անշարժութիւն մը Բնակիչներուն փոքր թիւը,
զբաղումներու պարզութիւնն ու միօրինակութիւնը
առաջ կը բերին միայն ընկերական պարզ յարաբե-
թիւններ, կ'ստեղծեն միայն պարզ վիճակներ, կը կա-
սեցնեն երեւակայութիւնը. կը սահմանաւորեն փա-
փագները, կը ջնջեն տհնչանքը Այսպէս, ընկերային
կեանքը միօրինակ կը դառնայ, ձեռներէցութեան ո-
գին կը փթանայ, մտածումը կանգ կ'առնէ, եւ միտքը
գերի կը դառնայ մեքենական պարզ կրկնութիւննե-
րոււ Ասոր համար, գիւղացիները, ընդհանրապէս, կ'ըլ-
լան կոչտ ու տէգտ. քիչ խելացի, աւանդամոր մտքով
ծոյլ ու թոյր Զեն կրնար, ո՛չ ալ կ'ուղեն, ընդունիլ,
ո՛չ իսկ հասկնալ նոր գաղափարները, բարձր յղացում-
ները որոնք կը յանկուցանեն քաղաքներու բնակիչ-
ները և զանոնք կը մղեն արարքներու որոնց նկա-
րագրութիւնը կը կազմէ պատմութեան ամէնէն գե-
ղեցիկ էջերը և ամէնէն փառաւոր թուականները:
Գիւղացիները տիմարօրէն անտարբեր կը գտնուին

քաղաքական ու ընկերային կարգի վերաբերեալ ամէ-նապարզ նկատումներու առջև, անո՞ր համար որ ան-կարող են հասկնալ մինչև իսկ իրենց սեպհական շահ-երը, երբ խնդիրը՝ երկրագործական բերքերու վաճառումէն կամ անասուններու գնումէ անդին աւելի՝ բարձրութիւն կ'ստանայ:

Քաղաքները, բաղդատմամբ գիւղերուն, կը ներկայացնեն երկու վիճակ որոնք ուղղակի կերպով կ'աղ-դեն մեծապէս բնակիչներուն հոգեկան կեանքին վրայ:

Ցոյց տուինք արդէն այս վիճակներէն առաջինը, այսինքն բարբութիւնն ու այլազանութիւնը ընկերական յարաբերութիւններու, պարագաներու, հոգեկան և այլ կարգի սովորութիւններու տեսակ տեսակ զուգորդութեանց որոնք քաղաքարնակ մարդուն միտքը արթուն ու գրգռուն կը պահնեն շարունակ:

Բայց, ինչպէս որ յարաժամ զգուշաւոր ըլլալու հարկը, ամերիկեան մարգագետիններու Հնդիկին զգայարանները մարզելով, աւելի՛ կը նրացնէ զանոնք, աւելի՛ թափանցուն ու սուր կ'ընէ, յարատե կերպով ձգտեալ վիճակի մէջ կը պահնէ. նոյնպէս քաղաքներու կեանքին մէջ սովորական գարձած հոգեկան վիճակներու այս բարգութիւնը կը մարդէ քաղաքարնակ մարդուն միտքը, և մշտատե կերպով զայն կը պահնէ գործուն ու գրգռուն վիճակի մէջ:

Պարբերական այս աղդեցութիւնները՝ որոնք քաղաքներն ու գիւղերը ի գործ կը գնեն իրենց յաջորդական սերունդներուն վրայ՝ ի հարկէ զարգացնելով քաղաքարնակին միտքը, վերջ ի վերջոյ զայն կը զարձւեն արթուն, գործօն, ճկուն, ընդունակ, մատչելի նոր գաղափարներու, աւելի՛ կարող և աւելի՛ ձեռներէց: Մինչդեռ զիւղացիին միտքը՝ զանդադ, ընդարձակ արթուն ու գործելու նուազ հակամէտ, հարկաւ պիտի ակարանայ, պիտի հիւծի, ինչպէս կը հիւծին աչքերը այն կենդանիներուն որոնք անձաւներու եւ գետնափորներու մթութեանը մէջ կ'ապրին:

Միւնոյն կերպով կ'ազդէ ուրիշ բան մը որուն մէջ կ'ապրի քաղաքի բնակչութիւնը:

Ամէն տաղանդ, ամէն ձիրք գործունեաց ամէն բնաւորութիւն, ամէն ինչ որ հասարակաց մակարզակէն վեր կը բարձրանայ, ամէն ինչ որ գռենկութենէ գուրս կ'ելլէ. կը ջանայ հարկաւ ճամբայ մը բանալ իրեն՝ կեսնքի մէջ. ընդարձակել հորիզոնը, և ելք մը կը փնտուէ որ գուրս ելլէ գիւղերու խեղճ, միօրինակ եւ ընդարմացուցիչ կեանքէն: Ոչ միայն տաղանդաւոր, կարող, այլ պարզապէս աւելի գործունեայ, աւելի ժիր ամէն մարդիկ գիւղերէն: կը դիմէն քաղաքները: կը կորսուին հոն, կամ, իրապէս իրենց ճամբան կը բանան. հարսաւութեան կը տիրանան, ընկերական դիրք կը գրաւեն, կամ, չուառ անհասասատ կեանք մը կը քաշկըստեն. բայց, բացառիկ պարզայից մէջ միայն կը դառնան իրենց գիւղը: Մեծ մասամբ կը մնան քաղաքներու մէջ, կ'ամուսնանան, կ'ունենան զաւակներ, որոնք հարկաւ շատ գերազանց պիտի ըլլան իրենց ժամանակակից գիւղացիներէն, քանի որ անոնց ծնողքները եղոծ էին գրեթէ աղնուագոյն մասը, ծաղիկը իրենց սերունդին: Երկրին ամէնէն խեղացի, ամէնէն կարող և ամէնէն գործունեայ մարդոց զէաի քաղաքները կատարած սիստէմաթիկ, անդնդհատ այս եկաւորութիւնը, անչուշտ պիտի նպաստէ դարձեալ բարձրացնելու քաղաքաբանակներուն իմացական մակարդակը, և ցածուցանելու, ընդհակառակը, գիւղացիներունը:

Գիւղէն քաղաք եկող խելացի ու ժրաշան մարդիկը այնտեղ կ'ամուսնանան նախորդ սերունդին ամէնէ ժրաժան ու ամէնէ խեղացի մարդոց աղջիկներուն հետ:

Այսպէս, ընկերական շատ բարձր կարեւորութիւն ունեցող երեւոյթ մը կը ներկայացնեն քաղաքները. Այն ե երեւոյթը բնուօնի մը որ կը կատարուի խե-

լացի ու գործունեայ մարդոց միջոցաւ Մեծ կեղրոններու ի գործ դրած քարշողական զօրութեան պատճառաւ, երկրին ամէն կենսունակ ուժերը, խելացի ու ժիր ամէն մարդիկը համագունդ կը դիմէն այն կեղրոնները. այն տեղ, ընտանիքները խնամութիւն կը հաստատեն իրարու հետ, և դարձեալ կը վերածնին՝ անընդհատական եկաւորութիւնովը գիւղի ժողովուրդին լաւագոյն տարրերուն:

Քաղաքներու մէջ, ուրեմն, իմացական մակարդակը պիտի բարձրանայ շարունակ. մինչդեռ պիտի իջնէ ու պիտի իջնէ՝ ո՛չ թէ յարաբերապէս այլ բացարձակ կերպով. զիւղերու մէջ որոց բնակչութիւնը՝ ի ընէ դանդաղամիտ, թմրած, յուրաբարոյ, ամէն մէկ սերունդի մէջ կը նսեմանայ նորէն շարունակ ի նպաստ քաղաքներուն:

Որովհետեւ զիւղացիները, ընդհանրապէս, իրենց ազնուագոյն տարրերը, ամէնն ալ, քաղաք դրկելէ ետքը, իրարու հետ խնամութիւն կը կնքեն, ընտրօնական այն երեւոյքը. զոր ցոյց տուինք խաղաքներու մէջ, տեղի կ'ունենայ զիւղերուն մէջ, բայց խոտորնակի ուղղութեամբ: Գիւղերուն մէջ ալ ընտրոն կը հաստատուի. սակայն, մաքի ծուլութեան ու զանդաղութեան ընտրոնն է որ կը հաստատուի այս անգամ:

5. ՔԱՂԱՔՆԵՐՈՒ ՏԵՆԳԱՑՅՈՅ ԿԵԱՆՔԻՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ

Այս երկու պայմաններու վրայ պէտք է աւել-ցընենք երրորդ մըն ալ զոր ընդունելու մզուած ենք միմիայն բժշկա-հոգեբանական նկատումներով:

Մտաւոր աշխատութեան շափազանցութիւնները, տենդայոյդ գործունէութիւնը, ժիր ու զօրեղ կեանքի մը ներշնչած պահպանած իղձերն ու փափազները, բարոյական խռովքներն ու ցնցումները, ծայրայեղօրէն

շռայլ ծախքերը, ուստ անզամ ջղային ուժի անխոհեմ զեղծումը, վիճակի անհաւասարակչութիւնը, ումանց չուառութիւնը և ոմանց պերճանքը որ առաջիններուն նախանձն ու ատելութիւնը կը գրգռէ, և երկրորդներուն կասկածն ու անարգանքը,— այս ամէն պայմանները ի հարկէ առաջ կը բերեն, բարձր աստիճանաւ, ուղեղային գրգռում, և յարատե կերպով զայն կը պահեն տոկուն, գերարթուն վիճակի մէջ։ Ուղեղին չափաղանցեալ այս գործունէութիւնը, գրգռումի այս յարատե վիճակը, ժառանգաբարար փոխանցուելով յաջորդ սերունդներուն, շատ այլազան կերպերով ի յայտ կու դան անոնց վրայ։

Ուղեղը, ինչպէս միւս ամէն գործարանները սահմանաւոր ուժ մը ունին. եւ երբ այդ ուժը սահմանեն անդին անցնի, վերջապէս կը յաղթուի։ Հետեւարար, եթէ անհատներէ ոմանց վրայ պրկումն ու գրգռումը բարձր աստիճանի մը հասնին, անոնց զաւակներուն ու յաջորդ սերունդներուն վրայ պիտի ծնուցանեն կարգ մը արտուդի վիճակ. հիւանդութիւն և վրգով, սկսեալ արտակարգ տաղանդներէ, փայլուն կարողութիւններէ մինչև ջղային հիւանդագին վիճակներ, մինչեւ իսկ նոգեկան խոսորութեալ, բայց մահաւանդ բարոյական արտուդուրի նոներ։

Ուղեղային գրգռումը, երբ թեթև աստիճանաւ մը տեղի ունենայ, յառաջ պիտի բերէ՝ թերես յաջորդ սերունդներուն մէջ. փայլուն միտքեր, իմացական մեծ գործունէութիւն. մէկ խօսքով՝ հոգեկան աւելի՛ զօրաւոր, աւելի՛ պէսպիսուն կեանք մը, բայց որ պիտի մնայ ընախօսական սահմաններուն մէջ։

Դիւրին է մակարերել թէ որոշիչ պատճառը որքա՞ն աւելի ազդու, հոգեկան կեանքը որքա՞ն աւելի գործոն ու տենգուտ, ուղեղային գործունէութեան չարաշար գործածութիւնը որքա՞ն աւելի ծայրայել ըլլայ,

այնքան աւելի տխուր կ'ըլլան իրաց այսպիսի վիճակի մը հետեւանեները, եւ աւելի՛ արագորեն կրնան յանգիլ ախտաբանական վերջնական ձեւերու:

Որովհետեւ ուղեղին այս գրգռումը ծնուցանող պարագաներն ու պայմանները հետզհետէ աւելի՛ կը զօրանան ու կը սաստկանան, քանի՛ փոքր քաղաք-ներէն անցնինք գաւառական մեծ կեղրոնները, և ասոնցմէ՛ մայրաքաղաքները. բնական է որ այս վերջիններուն մէջ աւելի մեծ չափով պիտի գտնենք մարմնական ու մատար հիւանդութեանց և զարտուշ զանաց վերջնական ձեւերը, ձեւ՛ր որոնց հարկա՛ւ պիտի գայ յանգի՛ յաջորդական կերպափոխութեանցը մէջ զգածու (affectif) տարրին որ կ'ածի կը զարգանայ ազդեցութիւնովը քաղաքի գերագրզիո կեանքին:

Այսպէս, գաւառի մը, երկրի մը բնակիչներուն մէջ կը հաստատուի հոսանք մը գիւղերէն դէպի քաղաքները, և փոքր քաղաքներէ դէպի մեծերը. հոսանք՝ որ այս վերջիններուն կը բերէ երկրին բոլոր ուժերը: Ասկէ առաջ կու գայ՝ բաղաներուն մէջ, բներոն տաղանդներու, կարողութեանց, ուժերու եւ իմացականութիւններու, ու այս ի վնաս գիւղերուն.— ընտարօն՝ ուրուն անմիջական հետեւանքը կ'ըլլայ բարձրացնել յարածուն արագութեամբ քաղաքներուն մտաւոր մակարդակը և ցածուցաննել գիւղերունը:

Բայց տաղանդներուն, կարողութիւններուն եւ ուժերուն զուզբրաց՝ բաղանցի ժողովուրդին մէջ կ'անի զլախային տարրը որ երեւան կ'ելլէ բազմազան ձեւերով և որ ճակատագրական կերպով կ'առաջնորդէ հոգեկան հիւանդութեանց, ծանր ջլախաներու, մանկական մահարերութեան, և նուսկ լետոյ՝ ամլութեան եւ ցեղի ժիջումին: Ասկէ առաջ, տեսանք արդէն թէ ի՞նչ կ'ըլլար արգիւնքը այն ընտարօնին որ կը կատարուէր ընկերային առանձնաշնորհներու, և քաղաքական ու տնտեսական անհաւասարութեան միջոցաւ, անհաւասա-

բութիւն* և ընտրօն որոնք կը ծնուցանեն ագիտութիւն ու չուառութիւն սառրին խաւերուն մէջ. իսկ յիմարութիւն, ոճիր և ամլութիւն՝ վերին խաւերուն մէջ:

Հիմա ևս աչքէ անցունենք իմացական ու բարոյական առանձնաշնորհները որոնք մարդ կ'ընդունի ո՛չ թէ ընկերութենէն այլ բնութենէն. և կը տեսնենք թէ իրրե հետեւանք այս ընարօնին կը ծնի արդիւնք մը.

*) Բարեբաղդաբար, կրնանք ի մէջ բերել հետեւեալ հատուածք պարոն Ֆենէյի զիրքէն զոր վերջերս տեսանք. հատուած՝ որուն մէջ Յունաստանի անկումին հոյակապ պատմաբանը, իրենց ընդհանուր խոշոր գիծերովը կը պարզէ այն զաղափարները զորս, կարծենք թէ, ապացուցինք մեր զրին մէջ: Մենք այս զաղափարներուն յանցեցանք միմիայն բժեկա-հոգեբանական վերլուծումով. բժեկական նկատմներով է որ բերուած էինք ի յառաջազուննեւ նոյնի սահմանել բացախիկ վիճակներու ներզործութեան եղանակը՝ առանձնաւորհեալ անհատներու եւ դասակարգերու իմացական, զգածու եւ Ֆիզիքական կեանին վրայ. եւ՝ ի հաստատութիւն մեր տեսութեան, պատմութեան մէջ, ինչպէս եւ վիճակագրութեան մէջ փնտուցինք իրողութիւններ եւ ապացոյցներ: Պր. Ֆենէյի, ընդհակառակը, միմիայն պատմաբան է. եւ պատմական ուսումնասիրութենէն է որ բելադրուած էր ներքադրել օկնենք մը որուն զօրութեամբ ընկերային առանձնաւորհենները կորսաբեր կ'ըլլան ցեղին որ ի ձեռին ունի զանոնք: Պատմաբանի հանգամանենովը, անիկա ցոյց կու տայ ընդհանուր իրականութիւնը որ, իբրեւ տեսակ մը նակատագիր. կը ներկայանայ իր մտին առջեւ. մենք եւս, բժեկի հանգամանենով, կրցանք վերլուծել այս իրականութիւնը, վերլուծել անոր ազդեցութեան ներքին մենականութիւնը, եւ այսպէս, ցոյց տալ թէ պատմական այս նակատագիրը որ՝ իր ընդհանուր արտայայտութեան

հաւասարապէս տիսուր երկու խաւերուն համար որոնք,
այս կերպով, ծագում կ'առնեն ժողովուրդին մէջ. Քառ-
դաքաբնակները կ'ունենան կարողութիւններ, առ-
զանդներ, ուժ և գործունէութիւն. բայց նաև՝ ջղա-
յին հիւանդութիւններ, մասգարութիւն, անձնասպա-
նութիւն, մանուկներու մահաբերութիւն, ամլութիւն,
և վերջ ի վերջոյ՝ ցեղի շիջում,— հարկադիր անփու-
սափելի արդիւնք վատասերումի. իսկ զիւղարնակները՝
իրեւ սեփնականութիւն, կը տիրանան տղիտութեան,
թանձրամտութեան և տիսմարութեան:

մէջ՝ թէեւ կը կրէ դրական միտերու խոտելի եղող միս-
դիկական բան մը, բայց կը վերածուի վերջապէս ախ-
տաբանական զործոններու որոց ազդեցուրիւնը՝ խոս
դրական եւ բոլորովին զերծ խորհղաւորութենք՝ կը
պատկանի բժշկական ձեռնհասուրեան: Անաւասի՛կ վե-
րոյիշեալ հատուածը.

«Ուրդարեւ, կ'երեւայ թէ կա՛յ մարդկային բնկերա-
կան օրէնք մը ըստ որում մարդկուրեան ամեն դասա-
կարգեր, որոնք հարստուրիւնով ու բարձր առանձնա-
շնորհներով բաժնուած են ժողովրդական մարդինեն, են-
կայ են՝ իրենց սակաւապետական կազմակերպութեամբ՝
արագահաս անկումի: Որովհենք անոնց վայելած ա-
ռանձնաշնորհները կ'սեղծեն կեանքի անբնական կա-
ցուրիւն մը, մոլուրիւնը կ'անի կ'անցնի այն սահմանեն
անդին որ հաստա կը պանէ բնկերութեան տեսականու-
րիւնը: Սպարտալի եւ Հոռմի սակաւապետուրեանց մէջ,
երկար ժամանակ նոյն երեւոյրը տեղի ունեցած է: Անիկա
իր արդիւնքը տուած է մինչեւ անզամ Արենքի հաղափա-
ցիական կեանին մէջ որ աւելի բնդարձակ էր. եւ նոյն
իսկ մեր օրով իր ազդեցուրիւնը ունեցած է երկու հա-
րիւր հազար բներովներու վրայ որոնք, Լուի Ֆիլիպի բա-
գաւորութեան օրով, Թրանսալի սակաւապետուրիւնը կը
կազմէին»:

Ե. ՄԵՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԱՌԱՄՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՑ

Մարդկային անհամար բազմութենէն երեան կ'ել-
ին անհատներ, ընտանիքներ և ցեղեր որոնք կը ձբգ-
տին վեր բարձրանալ հասարակաց մակարդակէն. առ-
անքով կը մագլցին զառի վեր բարձրութիւններէ,
կը հասնին կատարը. — իշխանութեան, հարստութեան,
իմացականութեան, տաղանդի, —և անգամ մը որ հոն
հասնին, կը գահավիմին գէպ ի վար, ու անհետ կը
կորսուին յիմարութեան ու վատասերումի անգունդին
մէջ. Մասր մեծ հարթիչն է. ջնջելով ամէն ինչ որ
բալ ձր է՝ ժողովրդապետական կ'ընէ մարդկութիւնը:
Բայց, բնութիւնը յոռի տնտես մըն է. նիւթի և ուժի
ահագին վատնումով միայն կը հասնի իր նպատակին:
Հանճարեղ, տաղանդաւոր ամէն մէկ մարդ դրամագը-
լուխ մըն է զոր պատրաստած են մէկէ աւելի սե-
րունդներ: Արդ կազմուած այդ դրամագլուխը, ան-
գամ մը որ մարդու վրայ անձնաւորուի, այլես մարդ-
կութեան համայնական հարստութեան մէջ չի մտներ
վերստին. մարդկութիւնը կորուստ մը կ'ունենայ ա-
նով. քանզի զալլրած է շրջաբերութենէ, և յիմարու-
թիւն, չուառութիւն, վատթարացո՞ւմ է իր միակ թո-
ղօնը, ապագայ սերունդին համար կը շիջանի, կը մեռ-
նի շուտով — բարեբաղդարար վատթարացումէ ու
մանէ զերծ չի թողլով ընտանիքները որոնց հետ խնա-
մութիւն հաստատած էր: Այս երեւոյթը կը բացատրէ
քաղաքակիրթ ազգերու կեանքին շրջանը: Քաղաքա-
կրթութեան կատարը բարձրացած ըլլալով, այդ ազ-
գերը տուած են վեհապետական, ազնուապետական,
խելացի, գիտուն, արհեստագէտ, պերճաշուք, հարուստ,
կորովի ընտանիքներ. և որովհետեւ բաղդին ու ճակա-
տագրին այս ամէն ընտրեալները անհրաժեշտ կերպով
կ'անհետանան, ազգը՝ իր լաւագոյն տարրերէն զրկուած,
ապառած, մինչև ոսկրածուծը քամուած՝ վար կ'իյնայ

առաջին հարուածէն և կը կործանի. ու պատմութիւնը կը հաստատէ զարմացումով թէ ամբողջ ժողովուրդ մը, որ պատմական երկար ու փառաւոր ասպարէզ մը ունեցած էր, անհետ կ'ըլլայ օր մը երկրիս երեսէն. կը հաստատէ թէ զինուորական ձախողանք մը կրնայ անգերականգնելի կերպով մեռցնել ո՛չ միայն կուռ կաղմակերպութեամբ պետութիւն մը, այլ մինչև իսկ ազգը, մինչև իսկ ցեղը: Վասնզի քաղաքակերթ ազգ Ֆր, իր կեանքի ընթացքին մէջ, վերելքին կատարը հասած ըլլալով, ճակատագրական կերպով վար կ'իջնէ զառիվարէն Ընտրօնի միենոյն երեւոյթը, որ մտացի կորովի և արդիւնագործ ըրած էր զանի, վերջապէս պատճառ կ'ըլլայ անոր ծիւրումին. Տերմիսներէ կրծուած ծառերուն պէս, ցոյց կու տայ կենսունակ, զօրեղ ու հաստատ տեսք մը. բայց կը տապալի թեթև հարուածէ մը և պատմութեան տեսարանը երկար ատեն գրաւող այն ժողովուրդէն կը մնայ միայն անկերպարան, անյարիր խառնակոյտ մը որ կը կորսնցնէ իր անունը, իր անհատականութիւնը, և շատ անգամ, մինչև իսկ իր փառաւոր անցեալին յիշատակը, և ժամանակաւ, անցելոյն մէջ, որչափ աւելի արտադրած էր մեծ մարդեր, այնքան աւելի մօտիկ և աւելի տարագ կ'ըլլայ իր անդարմանելի վերջնական կործանումը:

Ասյակէ՛ս եղած էր հին ժամանակի քաղաքակրթեալ մեծ ժաղովուրդներուն ճակատագիրը, այսպէ՛ս պիտի ըլլայ Եւրոպայի քաղաքակրթեալ ազգերունն ալ. Եւ արդէն շատ նշաններ ցոյց կու տան թէ հիւծումի ու անկումի շրջանին մէջ մասած ենք:

Ոչինչէն ինչ չի գոյանար. և ամէն արտադրութիւն կ'ենթագրէ սպառում:

Գիտութիւնը, արուեստը և գաղափարները՝ ծնելու և զարգանալու համար. կ'սպառեն սերունդներ, ժողովուրդներ. Ազգերը կ'սպառին արտագրելով, ինչպէս կ'սպառին չաղթարկուած հողերը. քանի որ ար-

տաղրութիւնները, ինչպէս ըսինք, այլևս նորէն չեն վերադառնար հասարակաց գետինին և նիւթապէս կը կորսուին, օգուտ մը չեն ընծայեր անոր:

Այս իմաստով պէտք է հասկնալ այն երեւոյթը զոր պատմութեան մէջ կոչած են ազգերու ծերութիւն ու զառամութիւն: Ընտօնի կատարումով եւ առանձնացնորենալ ցեղերու ժիջումին նակատագրական օրէնքով՝ ժողովուրդներ նախ կը քաղաքակրթուին, կ'ելլին մեծութեան բարձունքը, յետոյ վար կ'իջնեն. և ուժապառ, յոդնավաստակ, շուարուն՝ անհետ կ'ըլլան, կ'իշնան վերստին բարբարոսութեան մէջ, և անոնց տեղը կու գան աւելի երիտասարդ ժողովուրդներ, այսինքն ա՛նպիսիներ որոց մէջ զեռ նոր կը հաստատուի տաղանդի, կորովի ընտրոնը, և որոնք տակաւին չեն հիւծած այդ ընտրոնով:

Կրնայ ըլլալ որ, պատահարար, մեծ միտք մը, մեծ սիրտ մը— ազգի մը անցեալ փառքերու վերջին շառաւեղ, — անգիտակ պատմական օրէնքներու, խորապէս տոգորուի մահամերձ ազգին սիրովը, և ջանազիր ըլլայ նոր կեանք մը տալու անոր, ելեկտրականացնել այդ դիակը. կասեցնել անոր տարրերուն կազմալուծումը կը յաջողի, երբեմն, փառքի վերջին ճառագայթ մը արձակել գերեզման իջնող ժողովուրդին վրայ. բայց ճակատագրական անյեղի անկումին մէջ հազիւ վայրկենական դադար մը կ'առնէ ան: Առ ի չգոյէ մարդոց, կը փանայ ցեղը. առ ի չգոյէ անձնաւորութեանց. կեանքի աղբիւրներն անգամ՝ կը ցամաքին, կ'սպասին անոր մէջ. մահացու հարուած կը կրէ, և համակերպութեամբ, լուռ անձայն, աշխարհի երեսն անհետ կ'ըլլայ մոռացումի և անէութեան մէջ, կամ մեծազդորդ կը մեռնի քաղաքային կամ օտարամուտ պատերազմի հոգեվարքով, կը մնան տակաւին մարդկային էակներ. բայց չի կայ այլևս ո՛չ ազգ, ո՛չ ժողովուրդ, ո՛չ իսկ ցեղ. իր անհատականութիւնը բնաջինջ կ'ըլլայ, անուենը կը որրուի պատմութեան ցանկերէն, գերեզմանը կը կնքուի յաւիտեան:

7. ԱՌԱՆՁՆԱՇԽԵՐՁԵԱԼՔ՝ ԳՈՀՀԻԾ ԽՐԵՆՑ ՑԵՂԻՆ

Կ'երեայ թէ մարդիկ հաւասարութեան նպատակով կազմաւորուած են, Դասակարգային ամէն խտիր — քաղաքական, անտեսական կամ իմացական — եւ ամէն ընտրօն, որ արամարանական ու ընական հետեւանքն է այս խտիրին, հաւասարապէս աղջտարեր են մարդկութեան համար, ընտրեալներուն ինչպէս և մնացեալ մարդոց, վասնդի առաջ կը բերեն՝ այս վերջիններուն վրայ նուազում (կարօտութիւն), և առաջիններուն վրայ առաւելութիւն այն տարրին որ, գասակարդերու միջե, արմատն է խտիրին:

Անմիջապէս որ մարդկութեան մէկ մասը չափացանց քանակութեամբ բան մը կ'ունենայ, ի՞նչ որ ալ ըլլայ այդ բանը, նիւթական սաացուածք կամ բարոյական յատկութիւն, մարդկութեան մնացեալ մասը, անսոնցմէ քիչ ունենալու հարկին մէջ կը գտնուի խկոյն. և երկու մասերն ալ հաւասարապէս կը տառապին այս առատառութենէն ինչպէս նաև այս նուազումէն Բայց, կարծես թէ, բնութիւնը վրէժինդիր կ'ըլլայ իր օրէնքներուն այս բոնարարումին համար, և անխնայ կ'ըրպով կը հարուածէ ընտրեալները, երջանիկները՝ պատուհասերալ զանոնք «իրենց չորրորդ ու եօթերորդ սերաւնդին մէջ»:

Բնութեան օրէնքները անյեղի են. և վայ անոր որ կը բոնարարէ զանոնք. ամէն մէկ առանձնաշնորհ, օրուն կը համակերպի մարդ, քոյլ մըն է գէպի վատասերում, գէպի մտագարութիւն, գէպի ցեղային մոհ, Բնութիւնը խոնարհեցնելով զանի որ կ'ուզէ վեր բարձրանալ մարդկութեան հասարակ մակարդակէն, պատուհասելով զոռոզները, վրէժինդիր ըլլալով չափացանց բարերազդներաւն, Բնութիւնը առանձնաշնորհնեալներուն կը յանձնէ ըլլալ անձամբ անձին գահիճները իրենց ցեղին:

Չափազանց երջանկութիւնը մե՛ղք է աստռած-ներուն դէմ, կը զայրացնէ զանոնք, կը խորհէին հի-ները:

Եւ նո՞յն եղբակացութեան առաջնորդած է մեզ՝ բժշկական ուսումնասիրութիւնը իմացական ու բա-րոյական ամէն խտիրի հետեանքներուն:

Քաղեց բնագիրեն
գ. Ա. ՄԱԼԱԹԵԱՆ

1932 Անվերս



Բ Ա Ռ Գ Ր Ո Յ Կ

1. ԸՆՏԾՈՒՆ = Selection. — Խառն ժողովուրդի մը մէջէն կ'ընտրուին այնպիսի անհատներ որոնք կը կրեն՝ իւր սքանչիւրին հասարակաց եղող այսինչ բաղձալի նկարագիրը, կամ այնինչ աստիճանաւ խնդրելի նկարագիրը, մը որպէսզի՝ ծննդագործութեան միջոցաւ, շարունակուի բաղձալի անհատներուն սերունդը։ Երկու տեսակ բնիցօն կարելի է որոշել

ա. Բնական բնիցօն՝ որուն մէջ ընտրութիւնը ինքնարերարար տեղի կ'ունենայ՝ ծնունդի նուազումովը կամ զաղարումովը այն անհատներուն որոնք կա'մ ընդունակ չեն կրելու միջավայրին փորձութիւնները, այսինքն զուրկ են կենսունակութենէ, հիւանդութեանց դիմագրելու կարողութենէ, և կա'մ տմուլ կը մնան ամուսնութեան մէջ։

բ. Արհեստական բնիցօն՝ որուն մէջ ընտրութիւնը մարդու կողմանէ կը կատարուել զիտակցարար, ինչպէս զոր քրինակ, անասնաբոյներու կողմանէ։

ԾԼԵՈԹ. — Բնիցօն բառին կազմութեամբ, այսինքն բոյարմատի մը վրայ օն մասնիկի յաւելմամբ, ունինք կարգ մը ուրիշ բառեր. թերքօն, կտօն, սեղօն, աղօն եւայլ։

2. ՑՈՒԱԿԱՆ Ա.Բ.Ը.Բ.Բ = reflexe = Ցոլոյթ. — Այն չարժումն է զոր, առանց բնաւ խորհելու, կը կատարենք. Աչք թարթել, ցուրտէն կծկըտիր, դէմքի ծամածութիւն մը կատարել այս կտմ այն տպաւորութեան տակ, եւն, եւն.

ԾԱՆՈԹ. — Ցոլոյթ բառին կազմութեամբ, ունինք զործածական խել մը բառեր։ Հաւախոյթ, աներեւոյթ, հասոյթ, նորոյթ, բնոյթ, ելոյթ, ծածկոյթ ձանձրոյթ եւն, եւն։

3. ՀԻՒՍԱԿ կամ ռարհիւսակ = Complexus = Բազ-
մամասնեայ գաղափար, խողիր զգացում:

4. ԲԱՐՈՑԱԿԱՆ ԱՊՇՈՒԹԻՒՆ = Մաւառը դարգա-
ցումի գաղարում, առնչակից ուղեղային խաթարումի
որ ժառանգական կ'ըլլայ ընդհանրապէս = (idiotie):

5. ՄԱՆԿԱԾԻՑ = Տկարամիտ, ահաս միտք ու-
նեցող (imbécile):


6. ԿԾԿՄՆԱՑԱԻ = Անկամաւոր, սասաիկ կծկում
մկաններու = (crampe):

7. ԵՍ = անձնաւորութիւն. ամբողջութիւնն է գի-
տակցական այն ամէն փոփոխութեանց (եղոյթներու
modification) որոնք անբաժանելի կերպով մշտատեւօրէն
կապուած միացած են իրարու հետ, և միակ հիւսակ մը
կը կադրեն՝ բնականոն անհատին մէջ (me; personalité):

8. ՆԿԱՐԱԴԻՐ = Անձի մը նկարագիրն է այն սո-
վորութիւնը (ունակութիւն) զոր մշտառեօրէն ու գրեթէ
միօրինակ կերպով կը յայտնէ՝ զդալու, խորհելու, կա-
մենալու, զործելու և հակագործելու մէջ (caract'r.):

9. ՎԵՐՆՈՏՈՒԹԻՒՆ = Զղային հիւսանդութիւն մըն
է որուն ենթական յանկարծական կերպով, երբեմն
կ'ունենայ գիտակցութեան կորուստ և մկանական ան-
կամաւոր ցնցումներ (épilepsie):

10. ՄԴՋԱՒՆՁ = Տաժանելի երազ որու միջո-
ցին քնացողը կ'ունենայ չարչարանքի, հեղձամղձուկ
շնչառութեան զգայնութիւն (cauchemar):



Ք Ե Ր Թ Ո Ւ Ա Ծ Ն Ե Ր

Գ Ր Ե Յ

ԳԱԼՈՒԽԱՏ Ա. ՄԱԼԱԹԵԱՆ

ԳԱԼՈՒՍ Ա. ՄԱԼԱԹԵԱՆ

(Կենսագրութիւն)

Ա. — Ո ՞Ի Բ, Ե Բ Բ

Դ. Ա. Մալաթեան ծնած է ի Թամզարա, Շապին Գարահիսար, 1860 Մայիս 20ին:

Հայրը Աւագ, եղած է հետզհետէ հացազործ, դերձակ-վիերեզզակ բնադաւառին մէջ, և ի վերջոյ յանձնակատար-վաճառական՝ ի Պոլիս*:

Մայրը, Մարիամ, թէև անտեղեակ գրել-կարդարու, բայց՝ կտաւ գործելով՝ հոգացած է իր տղուն դըպ-րոցական պէտքերը որ բան սորվի ան և մարդու կարգ անցնի օր մը**:

1865ին դանի դրած է տունի դպրոց, Կարապետ վարժապետին քով օր Տէր Թողիկեան վարժապետ մըն էր իսկսպէս:

1867ին՝ հազիւ ծանօթացած այրուրէնի գիրերուն, յանձնած է իր Գալուստը Աւանին Ծխական դպրոցը ուր յաճախած է մինչև 1871:

*

*

1871 ապրոյ աշունին, Մալաթեան ընտանիքը Պոլիս կը փոխադրուի: Այստեղ, Գալուստ կ'աշուկերուն նախ Մեղպուրեան դպրոցին. յետոյ Սուրբնեան գրադրոցին, ուրկէ շրջանաւարտ կ'ըլլայ 1879ին. և նոյն

*) Տե՛ս «Պայքար» Օրաթերթ, 1937 Օգոստ, 6 եւ Օգոստ, 8, Թիւ 183—185:

**) Տե՛ս «Պայքար» օրաթերթ, 1937 Նոյեմբ. 7, Թիւ 261: Տե՛ս նաև «Հայ Մամուլ» Շաբաթաթերթ, Դ. ապրի 1938 Յունուար 30 թիւ 24 (163):

ապրին, սեպտ. 18ին կ'ընդգրկէ ուսուցչական տաղարձողը:

Այս թուականէն սկսեալ, ի Պոլիս ծխական ուժանաւոր դպրոցներու մէջ, այցելուաբար ուսուցչական պաշտօն վարելէ յետոյ, 1885ին կը կոչուի Օրտութեղոյն դպրոցին Տնօրէն-դասատութեան պաշտօնին:

1887ին, անկէ կը կոչուի Կիրասոն՝ նոյն պաշտօնին:

1890ին կ'ամուսնանայ Կիրասոնի մէջ, և ծնողացը ու կնոջը հետ կը վերադառնայ Պոլիս:

*

Պոլսոյ մէջ, մերթ իրրե պարզ ուսուցիչ, և մերթ իրրե Տնօրէն այս կամ այն դպրոցին, կ'աշխատի անդուր:

ա) Մեղպուրեան Աղջկանց դպրոցին, Ակիւտսուր, Տնօրէնութիւնը կը ստանձնէ. (1895—96) մէկ տարի միայն կարող կ'ըլլայ վարել այդ պաշտօնը, և կը պարտաւորի հրաժարիլ՝ քաղաքական խռովութեանց պատճառաւ:

բ) Երեք անգամ պատճառաբանեալ հրաժարական տալէ յետոյ, կը հեռանայ Աղջ. Ս. Փրկչեան Որրանոցին Տնօրէնութենէն, տարի մը միայն մնալով նոյն պաշտօնին մէջ (1897—98):

գ) Այսուհետեւ, վեց տարի անընդհատ կը շրոււնակէ Ներսէսեան-Երմոնեան դպրոցին Տնօրէնութեան պաշտօնը, Սկիւտար Ինասիէ (1899—1905). յաջորդ երկու տարիներուն ևս կը վարէ Սկիւտարի միացեալ երկու թաղերու դպրոցներուն Ընդհանուր Տնօրէնի պաշտօնը (1905—1907):

դ) Եւ դարձեալ, միացեալ երեք թաղերու բաժանումի տաղնապին հետեւանօք, վերստին կը կոչուի վարելու Ներս.-Երմոն. դպրոցին Տնօրէնութիւնը 1907—1909):

*

1909ին յաջողած է վերջապէս ստանալ պաշտօնական արտօնագիր՝ բանալու համար մասնաւոր դըպրոց մը. «Նոր Դպրոց»ը, բնաբան ընարելով «լոյս, սէր, կեանք»*:

Գ. Ա. Մալաթեան և Յովհ. Թ. Հինդեան ընկերակցաբար կը հիմնեն «Նոր Դպրոց»ը, գիշերօթիկ-ցերեկեայ, Բերա, Բանկալիդի-Համամ, 1909 Հոկտ. 6ին. և համերաշխօրէն միասին կը վարեն զայն, Հիմնադիրնորենի տիտղոսով մինչեւ 1927:

1927ի ամառը Մալաթեան բոլորովին Հինդեանի կը յանձնէ գպրոցը, և ընտանեօք կը մեկնի Պոլիսէն Անվէրս:

Հոն, կինն ու ինք կ'ապրին ընտանեկան յարկին աակ իրենց որդւոյն, Մասիսին, որ հանգստեան հրաւիրած էր զիրենք, փափակելով վերջ աալ անոնց երկարամեայ յոդնաջան աշխատութեան:

Բ. — ԼԾՈՒԱԾ ԻՐ ՊԱՇՏՕՆԻՆ

Մանօր. — Աւետիս Սուրէնեան, Հիմնադիր-Տնօրէն համանուն դպրոցին, կարգ մը բանախօսութիւններով հետաքրքրութիւն արթնցուցած էր իր յրջանաւարացու այակերտաց մտքին մէջ՝ ի մասին Մանկավարժական Դիտութեանը և Արուեստին:

1. Օրտուի հայ համայնքը յարմար դաշտ մը եղած է Գ. Մալաթեանի առջև, ո՞չ միայն մատաղ սերունդին կրթութիւնը, այլ և ժողովուրդին զարգաց-

*) Տես «Նոր Դպրոցի պամականը 1909—1920. Գ. Մալաթեանէ. Տպագր. Օ. Արգուման. Պոլիս Դրավաճառ. Պ. Զարդարեան:

մանը, ի նպաստ դպրոցին մեծագոյն սրահը Լսարանի կը փոխակերպուէր Եւ իրիկունները և Ընթերցարանի՝ Կիրակի առաւօտները (1885—1887):

Օրտուէն սկսեալ, ամէն ուր որ ստանձնած է ծխական դպրոցի Տնօրէնութեան պաշտօն, դասուցժամանակացոյցին մէջ զետեղած է Հանդիսական նիսի ժամ. և հաստատած է Սանուց Գանձանալ:

Հանդիսական նիստերը տեղի կ'ունենային միայն շաբաթ օրերը՝ յետ կէս աւուր: Այդ ժամուն, աշակերտները կ'երգէին, արտասանութիւններ կը կատարէին և շարադրութեան դասին գնահատուած համարները կը կարդային Յայագիրը լրանալուն, մէն մի աշակերտ ու աշակերտուէի՝ պատասխանելով իր անուան կոչին, Սանուց Գանձանակին մէջ կը ձգէր կամաւոր նուէր մը, առնուազն 5—10 փարա: Հասոյթը կը յատկացուէր դպրոցական մատենադարանի մը կազմութեան, ուսուցման օճանդակ գործիքներու, որմային պատկերներու, քարտէներու հայթայթման, առձեռն զեղարանի մը պահպանման:

2. Ի Կիրասոն, դպրոցական շրջանակի մէջ սահմանափակ մնացած է աշխատութիւնը. երեք տարուան պաշտօնագարութենէ յետոյ, մանչերու բաժինէն շրջանաւարտ կարդ մը առւած է: Դպրոցական հանդէսներու մէջ, տրամախօսութեան միջոցաւ, ձաղկած է տեղական յոռի սովորութիւնները և նախապահարումները (1887—1890):

3. Մեզպուրեան Աղջկանց դպրոցին Տնօրէնութիւնը մէկ տարի միայն կը վարէ. կը պարտաւորի հրաժարիլ: Բայց կ'առաջարկէ Հիմնադիրին որ մասնաւոր պայմանագրութիւնով մը, իրեն փոխանցէ դպրոցը: Այս նպատակաւ սկսուած բանակցութիւնը կիսաւարտ կը մնայ, և ելքի մը չի յանգիր:

4. Աղջ. Ա. Փրկչետն Որբանոցին Տնօրէնութեանը միջոցին (1897—98), պարտականութիւն համարած է,

Ուսուցչական մարմեռյն հետ համախորհուրդ, պահանջել
Հիւանդանոցի բժշկական մարմինէն աւելի՛ խղճմառւ-
թիւն իր պաշտօնին կիրառմանը մէջ, և աւելի հո-
գածութիւն գաւառացի արկածահար որբերուն առող-
ջութեան մասին Մարդասիրական այս պահանջքը,
դժբախտաբար, դուռ բացած է բուռն պայքարի բժիշկ-
ներէ ոմանց կողմանէ ընդդէմ ուսուցիչներուն

Ասկէ զատ, Հիւանդանոցի Հոգաբարձութենէն
խնդրած է բարեկարգել Որբանոցին վարչական, մա-
տակարարական և կրթական ճիւղերը, մատնանիշ ընե-
լով, պարբերական տեղեկագիրներու միջոցաւ, միջա-
վայրին վատթարացուցիչ պայմանները:

Այս տեղեկագիրները ազդեցութեան բաժին մը
ունեցած ըլլալուն են Հոգաբարձութեան վրայ որ, ժա-
մանակ մը ետքը, փոխած է որբանոցին միջավայրը.
Մանչերուն համար բացած է Գարակէօղեան Ազգային
Որբանոցը ի Շիշլի, իսկ Ազդիկները յանձնած է Գալ-
ֆայեան որբանոցին ի Հասգիւղի

5. Սկիւտար, Խճատիյէ, Ներս-Երմոն. դպրոցին
մէջ ցերեկի ճաշ մատակարարած է 30 աղքատիկ սան
ու սանուեհիներու, Տնօրէնին խնդրանացը վրայ, թա-
ղեցի երեսուն ընտանիքներ բարեսիրաբար յանձնառու
եղած են, ամիսը անդամ մը, կարգաւ հայթայթել այդ
ճաշը: Տարուէ տարի կ'աւելնային աշակերտները: Տեղ
տալու համար նորերուն, թաղ. խորհուրդը կը խորհէր
ընդարձակել շէնքը. բայց դժուար կ'ըլլար իրականու-
թեան վերածել յղացուած ծրագիրը: Իսկ կարօտ ու-
սանողներու. դպրոցական պիտոյից հայթայթումը կը
կատարուէր, իր հսկողութեամբ, նախկին սանուեհինե-
րու մասնախումբի մը կողմանէ:

Դպրոցին ուսուցչական մարմինը, պարբերաբար
գումարուած ժողովներու մէջ խորհրդակցութեան նիւթ
կ'ընէր կրթական-մանկավարժական խնդիրներ, տրուած
որոշումները կը գործադրուէին և ի հարկին՝ կը ծանուցուէ-
ին ծնողաց:

6.— Իճատիյէ-Գուզկունճուգի թաղ. խորհուրդին անհոգ ու զանցառու պաշտօնավարութիւնը դպրոցի մատակարարութեանը մէջ, պարտաւոր ըրած է Տնօրէնը ծրագիր մը ներկայացնել Անոր. առաջարկած է որ, պայմանագրութիւնով մը դպրոցը յանձնէ իրեն՝ վերապահելով վերին հսկողութեան իրաւունք:

Թաղ. Խորհուրդը ոչ միայն չէ ընդունած առաջարկը, այլև շարունակած է իր ընթացքը, մինչև իսկ ամիսներով անվճար թողլով ուսուցիչներուն թոշակը:

Այն ատեն, Տնօրէնը բանակցելէ յետոյ ուսուցչական մարմինին հետ, թաղեցիներուն կ'ուզզէ շրջաբերական մը. անով կ'ամրաստանէ թաղ. խորհուրդը իրեւ պարտաղանց. համիմաստ բողոքադիր մըն ալ անձամբ կը ներկայացնէ Պատրիարքին, Դուռեան եղիչէ Սրբազնին:

Հետեւանքը կ'ըլլայ հաւաքական հրաժարեցումը Տնօրէնին և ուսուցիչներուն:

Ոչ Ագդ. Կեզր. Վարչութիւնը և ո՛չ Անոր Ուսումնական Խորհուրդը կը խորհին դարմանել դործուած անիրաւութիւնը: Իսկ թաղ. Խորհուրդը այնուհետեւ, աւելի կ'ամրապնդուի իր անպատասխանատու պաշտօնին մէջ՝ զայն քմահաճօրէն վարելու առանձնաշնորհումով:

7.— Այս ընդհարումէն առաջ ևս, մէկէ աւելի պարագայից մէջ, պարտաւորած է, երես առ երես բողոքել աղգային պաշտօնական մարմիններու (թաղ. Խորհուրդ, Հոգարարձութիւն) թոյի անձնահաճ ընթացքին դէմ: Անոնց վատթար վարչութիւնը մզած է զինքը որ, լաւագոյնս կատարելու համար իր կրթական պաշտօնը հետամուտ ըլլայ մասնաւոր դպրոցի մը արտօնութեան:

Եւ վերջապէս, երեք աշարի շարունակ հետապընդելով իր խնդրանքին զանազան փուլերը, յաջողած է 1909ին ստանալ Մէարիֆի արտօնութիւնը որու դօ-

ըութեամբ գոյութիւն առած է «Նոր Դպրոց»ը:
Այս գպրոցը հետզհետէ յաջողութիւն կ'ունենայ.
ու հիմնարկութեանէն 4—5 տարի վերջ, հարիւր տասնի
կը բարձրանայ թիւը գիշերօթիկ աշակերտներուն ո-
րոնք մեծ մասամբ եկած էին գաւառներէն:

Առաւօտեան աղօթքի պահը աւանդական մեքե-
նայութիւնով մը չէր անցներ. շատ անդամ ձայնա-
գրեալ պնակներ կ'արտաքերէին երաժշտական գեղե-
ցիկ հատուածներ կամ կրօնական երգեր, խմբերգներ:
Հիմնադիրները ըստ կարգի, շարաթէ շարաթ կը վարէին
այդ պահը, աւուր պատշաճի ընթերցումներով, խրա-
տականով ու պատուէրով:

Եւ ահաւասիկ աղօթքը զոր դասական վարպետի
մը յօրինած եղանակովը կ'երգէին ուսանողները ամէն
օր:

Ա. Դ. Օ Թ. Ք. Ն Ո Ր Դ Պ Ր Ո Ց Ի

Ա.Ռ.Ա.Խ.Օ.Տ. — Արեւդ է ծագեր, արեւըդ բարի
Արծարծել այն կեանք որ ի Քեզ փարի.
Վառ է մեր մէջ ալ սիրատած սրտեր
Ըսփոփել անով հեգ քուառն անտեր:

Բիւրեդ երերովն երկնից լուսագեղ
Օձէ՛ մեր հոգին, սրբէ անոր կեդ.
Թո՛ղ մասնիկն հոգուոյդ մեր մէջը փալի՛
Զերը կապոյցն երկնից՝ գոզին մէջ ցողի:

Ե.Բ.Ե.Կ.Ո.Յ. — Քու երկնային սուրբ Տաճարիդ կամար
Լուսազարդուեր է աստղով անհամար,
Ղրբկէ՛ մեզ ալ, Տէ՛ր, աստղերէդ պայծառ
Շող մ'որ բանայ մեր մատին խաւար:
Անով զերմ պատապան կ'ըլլանք ձրւմարտին,
Եւ դիւրապատրաս՝ հաւարի մարտին.
Սուտէն հալածանք կամ քընամուրիւն
Կը կրենք յօժար, մրտեալ լուսարբուն:

Գ. Ա. ՄԱԼԱԹԵԱՆ

Գոհացում տալու համար եղած դիմումներուն, հարկ կ'ըլլայ՝ 1914ի Ապրիլին, հինգ տարուան պայմանաժամով վարձակալութեան պայմանագիր կնքել ընդարձակ եռաթև կալուածի մը համար որ կը գտնուի Պէշիկթաշի բարձունքը. Երևաղի պալատին գէմ։ Հստ պայմանագրին՝ 1914ի ամավերջի արձակուրդին դըպրոց կը փոխադրուի նոր շէնքը. Պէշիկթաշ, նեի մահալե, Օնլամուր։

8.— Ընդհ. պատերազմի ընթացքին. (1915—16) զինուորական իշխանութիւնը կը զրաւէ զպրոցին յատկացեալ երեք շէնքերը՝ կարասիներով միասին (ննջարան, խոհանոց, ճաշարան, լուացարան, գրասենեալ) բացի գրասենդաններէն։

Սակայն, զպրոցը՝ ցերեկեայ աշակերտներով կը պահէ իր գոյութիւնը և տուզանքի մը փոխարէն խղելէ յետոյ հինգամեայ վարձակալութեան պայմանագիրը, կը փոխադրուի Շիշլի, հանրակառքի կայանին մօտ, փոքր տուն մը։

«Նոր Դպրոց» կըցած էր հրաշքով խուսափի ընդհանուր աղէտէն որ կը քշէր կը տանէր մաաւորականները. և զինադադարի միջոցին փոխադրուած ի Նշանթաշ, ընդարձակ ապարանք մը, ստացած էր նորէն յաջողութիւն. աշակերտաց թիւը, ցերեկեայ և գիշերօթիկ, կը հասնէր 275ի։

9.— Այդ միջոցին, սակայն, մեծ արձակուրդին, թաղին մէջ ծագած հրդեհի մը զոհ կ'երթայ իր բոլոր գոյքերով։

Ապահովութենէ կ'ստանայ 900 թրքական ոսկի թղթադրամ։ Այս գումարէն զաա, գրեթէ 1000 թրքոսկիի փոխատուութիւն մը կը չնորհուի ձեռներէցութեամբ Տիկնանց մասնախումբի մը՝ որ կը բաղկանար աշակերտաց ծնողներէն։

Արձակուրդը լրանալուն, նոր շրջանին սկիզբ, Սեպտեմբերին, արդէն ի նորոյ սարքուած էր զպրոցը,

և կ'ընդունէր աշակերտները, այս անգամ աւելի ընդարձակ օդասուն չէնքի մը մէջ, նախկին եպարքոսի մը պայտը, Նշան թաշ (1920):

10.— Ազգ. Կեղր. Ուսումնական Խորհուրդին ձեռներէցութեամբ կազմակերպուած Ուսուցչական ժողովի մը մէջ բանախօսած է. «Դաստիարակէ մը ի՞նչ յատկութիւններ կը պահանջուի» նիւթին վրայ:

Ուրիշ անգամ, նոյն ժողովոյ երկու նիստերուն մէջ, բանախօսած է. «Դրել կարդալու ուսուցման» մեթոդին վրայ: Երկու նիստերուն նուիրուած այս աշխատութիւնը հրատարակուած է 1900ին Յ. Փալագաշեանի «Նիւթ» պարբերաթիւն մէջ:

11.— Կեղր. Ուսումնական Խորհուրդին մատուցած է ծրագիր մը՝ 1904 Յունուար 14ին Մանկապարտիզանուհիի պատրաստութեան: Արտօնութիւն խընդրած է Ֆրէօպէլեան դասարան մը բանալու՝ ա'յդ նպատակաւ: Ծրագիրը գնահատուած է. շնորհաւորութիւն և շնորհակալութիւն ընդունած է ծրագրին հեղինակը. բայց արտօնազիրը չէ ստացած:

12.— Իզմիրեանի պատրիարքութեան օրով, Ազգ. Կեղր. վարչութեան առաջարկած է, յատուկ գրով մը հաստատել կոթական մի սյուն դիւան մը, իրեւ խորհրդատու եւ իրեւ գործադիր բազուկ Ուսումնական Խորհրդոյ որոշմանց:

13.— Աշխատակցած է Յանձնաժողովին որուն պաշօն տրուած էր Ուսմանց ծրագիր մը պատրաստել Միացեալ Հնկերութեան դպրոցներուն համար: Եւ խմբագրած է Յ. Հինդիեանի հետ, նոյն ընկերութեան ուսուցիչներուն Առաջնորդ տետրիկ մը, ուսմանց ծրագրին գործադրութեան համար (1909):

14.— Էնարուած է անդամ Կեղր. Ուսումնական Խորհուրդին, նոյնպէս և Ուսուցչաց Օգնութեան Սընտուկին Հոգաբարձութեան, որուն նուէր առւած է երեսուն հատ գոքոյկի ձեռագիր (Թարգմանածոյ)

հրատարակելու համար ի նպաստ նոյն Մնառելին։

15.—Անվէրսի մէջ Հայ Երիասարդաց Միութեան և Հայ Տիկնանց Միութեան համախոհութեամբ 1932ին կատարուած է՝ միմիայն ի յարգանս, Գ. Ա. Մալաթեանի կրթական գործունէութեան յիսնամեայ յորելեանը, և՝ այդ առթիւ՝ ոսկիէ ինքնահոս զրիչ մը նուէր տրուած է անոր։

Գ. Գ. Բ. Ա. Կ. Ա. Ն. Վ. Ա. Ս. Ա. Կ.

1. Մանկավարժական ու գիտական յօդուածներ գրած է Կ. Խւթիւճեանի Մասիսին, և Կ. Փանոսեանի թրքարարառառ Մանզումէին մէջ (1881—85)։

Այդ յօդուածներուն նիւթերն եղած են գլխաւորաբար։

ա) Իրագիտութիւն

բ) Զեռական աշխատութիւն

գ) Վարպետ տուտու, մանկապարտէղ կամ ծաղկոց

դ) Օտար լեզուներու ուսուցման բնական մէթոս, եւայլն։

2. Կրթական և գպրոցավարական յօդուածներ գրած է Յովհ. Շահնազարի Հայրենիքին մէջ (1890էն սկսեալ)։

3. Իր աշխատասիրութիւններէն ի լոյս ընծայուած են։

ա) Մարդկային մարմնոյ բնախօսութիւն (թարգ.)

բ) Առողջաբանութիւն (թարգմ.)։

գ) Զեպգիտութիւն (վերլուծական և համադրական մէթոսով)։

դ) Հինգ գրքոյն՝ երեելի անձերու կեանքէն։

ե) Երկու որբ Արեակ՝ հայրենեաց զաւակ («Հայպատանի» հանդէսին մէջ (Պայպը Հառուղ, Պոլիս)։

գ) Գրել-կարդալու ուսուցման մեթոս, Երկու բանախօսութիւն Ուսուցչական ժողովին մէջ (1900 թ. Փալագաշեանի «Նիւթ»ին մէջ)։

ե) Գրել-կարդալու առաջին գիրք, տիպար բառերով (ԺՀնէվ Պ. Դէմրգեանի տպարանին մէջ).

ը) «Նոր Դպրոց»ի պատմականը, 1920 Տպարան Արդուման, գրատուն Պ. Զարդարեան (Պոլիս).

թ) «Նոր շէն» կամ Վերածնած Խաչ քար. 1927 Կրատարակուած Նիւ Եօրք, Հայ Կրթական հաստատութեան ձեռամբ. Ա. տպագրութիւնը՝ նուէր նոյն հաստատութեան հեղանակին կողմանէ.

ժ) Անձնասպանութիւն և դաստիարակութիւն տղոց (Մրգմ.).

ժա) Էնտանեղուրկ աղջիկներու տուն, կամ Հոգեկցորդ քոյրերու բոյն. (Հրատարակուած Բարիզ, Ապագայի թերթօնով սկսուած 93 թիւէն. 1936 Մարտ 5).

ժբ) Հայ Կրթական գործը Պոլսոյ մէջ 1870—1920 (հրատարակուած Բարիզ, Ապագայի թերթօնով, սկսուած 122 թիւէն, 1936 Ապրիլ 8).

ժշ) Գուրգէնի ուղեգիծը՝ գործի աշխարհին մէջ (Տպագրուած «Հայ Մամուլ»ի տպարանը, Պուքրէշ).

ժղ) Ժառանգականութիւն և Միջավայր (հրատարակուած Բարիզ, Առողջ Կեանի մէջ, Ազնուասերում խորագրով).

ժի) Անվէրսէն յօդուածներ դրկած է Պոլիս՝ Արեւելք օրաթերթին,

Նոյնպէս դրկած է յօդուածներ Բարիզ՝ Արագածին,

Պոստոն՝ Պայմարին:

Պուքրէշ՝ Հայ Մամուլին:

Վերոյիշեալ աշխատասիրութիւններէն զատ, ունի խել մը ձեռագիրներ, ոմանք ինքնագիր և ոմանք թարգմանածոյ:



ՎԵՐԿԵՆՑԱՂԵԱԼՀԱՅԱՍՏԱՆ

(Այս հատուածը պատաճի մը կ'արտասանե 1933
Հոկտեմբերին՝ հաւաքոյթի մը մէջ)

Մեր բոյերուն ու եղբարց, մեր ծնողաց ընդհանուր՝
Արեան ծովեն խրլեակներ, ինկած այսեղ մազապուր,
Մենք, հիմա, հոս կ'ապրինք ողջ, վէս Մասիսի տուքին տակ.
Մեզի՛ անկ է սրբել մեր գերութեան պիղծ յիշատակ:

Ուսի յուսիկ յրդանանք ծրագիրներ յուսատու
Կենդանարա ձեռնարկի, արդիւնաբեր գործերու.
Մեր բազուկներ պողովաս՝ տարուէ տարի տենդագին
Աւխարհաւան աշխուժով մարմին կու տան կրմախին:

Մանուկներու երամներ, յաջորդութեամբ յարանուն,
Բրջիներէն հրնամեայ ծիւ ու ծինեն* հայկազուն,
Լոյս աշխարհ զան օժքրւած չրբնաղ ազնիւ ձիրերով,
Յաւերծական ընելու իրենց ցեղին կամբ, կորով.

Քաջամարտիկ Հայ զինուոր, զէն ու զարդով ամրակուռ,
Իրկազմակերպ շարքին մէջ պատապն կանգնի արունելուն,
Մեր բարերու սրբութեան, կայլակնահոս մեր բրտանց
Որոց հանդեպ պատկառի, բարբարոսը մոլիխանձ:

Հորիզոննեն փարատի տակաւ Սուզը սեւորակ,
Երկնից վրայ նանանչէ Զրւարբափալլ Արուսեակ.
Եւ, ո՛վ զարմանք, րզգենուն մեր հոգիներ Զօրութիւն—
Կեանի զիղը՛ բարերար, իրաւունքի ամուր սիւն:

Հողին ծոցեն դուրս բեկորները բանկագին
Մեր բարեպատ նախահարց սրտին, մըսքին ու ձեռքին
Անոնք, պայծառ ցոլացում, բարձրաբռուիչ վերելքի,
Կը հաղորդեն մեր հոգւոյն տենչը լոյսին Երկինքի.

*) ծիւ = germ, ծին = gene

Մենք, այն լոյսով արթեցած. կ'որդեգրենք լիապէս
Մեծ պատգամը Յիսուսի. «Սիրէ բնկերդ անձիդ պէս»:
Պատգամն ունի հոս կորող — Էջմիածին մենաստան,
Որուն իր Ազ կարկառէ Խորհրդային Հայաստան:
Ամպածրար Արարատ նայի վերէն մեր վրայ,
Խանդալառի եւ յուզուի բնդերքին մէջ, աներկբայ.
Գորովազուր մօր մը պէս որ զրեկելով վերըսին
Իր զաւակներ տարազիր, վախճան դընէ իր վրեսին.
Ուրախուրեան արցունիներ, կարիլ կարիլ կը հոսին
Քողին տակէն ամպեղէն որ ձրգուած է երեսին.
Մինչ մենք բափինն կուռ բրտինք. աւխատուրեամբ ժրաջան՝
Իր մերկ ուսին ձրգելու ծիրանեփայլ պատմունան.
Ամուր յենած խարսխսին մենք կ'աւխատինք հանդարտիկ,
Խաղաղուրեան բարիքով կը լեցրնենք դուռ երդիք:
Այդ բարիքին մասնակից կ'ընենք զանոնք անխրդիր,
Որոնք կ'ըլլան մարդերու եղբայրացման ի խնդիր:

**ԱՌ ՊԱՐՈՆ Ա. ԶՈՊԱՆՆԱՆ
Ի յիշատակ յիսնամեայ յոբելեանին**

Գաղափարներ, յոյզեր յոլով,
Զոր ծիրամիր, յիսուն տարի
Ցանեցիր դուն զրչով. ուունչով
Անդաստանին մէջ Հայ երկի,
Իցի՞ւ րլան արզասաբեր:

Զերք անքառամ ծաղիկներու
Փայլուն մանրիկ ոսկի բերքեր,
Անոնք բերեն մեզ բոյր ազդու:

Հայ սերունդներ, անոնց բոյրէն
Թող Եներբշուին, դառնան Զօպան
Իրենց Ազգին, նոր կեանք ուխտեն
Ցոյց տան Անոր ուղիդ նամբան:

Ո Ւ Ղ Ե Ր Ց
ԱՌ ԱԶՆՈՒՈՒՀԻ ՕՐԻՈՐԴԻ ԱՆԱՀԻՏ ՄԸՆԸՆՅԵԱՆ

Մրարեան պերն բուրաստանէն ծրլած վա՛րդ,
Դո՛ւն, Անահիտ. թերերովլրդ գունավառ,
Կ'երաս կազմել էլմասեան տան չըբնադ զարդ
Ալպիոնի Ուսանին մեջ մեծափառ:

Թերիկներէդ բող հոն ծորեն յարաժամ
Հայ բամբիշի տրնարար ժիր բրնաձիր,
Լուրջ լըծակցի մրտի կայլակ խոնական,
Գորովոտ մօր խինդ ու ծիծադիր:
Հոն, աչքրդ յառած կարմիր Խաչի* թևերուն
Հոգիովլրդ յար թեւածէ Հայաստան.
Անոր կեանքեն կը ծրծես ուժ զօրուրիւն,
Եւ կ'ըստեղծես ու տուրզոդ նոր բուրաստան:
Հո՛ն, կենցաղէդ, նաեւ սրտէդ բարեյօս,
Խցի՛ւ ցոլայ Հայ դիցուին — Անահիտ:
Ամենքս, յայնամ, յայսկոյս Մանսին կամ յանկոյս,
Օրիներգ. մաղրանք պիտի ձօնենք բազինիդ
«Նոր տունիդ»

Ա Ն Ո Ւ Շ Ի Կ Հ Ր Ա Ն Դ Ի Ս

Գեղեցիկ է Սիրամարզը, երբներանգ
Փետուրներով՝ տուրզառի պէս ակնազարդ,
Բայց Արծիւր, կեռ կրտուցով, սուր մազլով.
Խ՛նչ վրսեմ է, թեւատարած՝ օդին մեջ:
Քընուտ վարդին վափկիկ թերբեր զիս բովեն,
Անոր բոյրեն կ'ըլլամ յանախ, արբեցիկ,
Բայց սա կաղնին, յաղրահասակ բարձրաբերձ
Խնձի կ'ազդէ նըզօր կեանքի խոր հըմայք:

*) Մայրը, Տիկին Արմենուին Մ. Մրարեան Ասե-
ապեսուին է Պրիւակի Կարմիր Խաչին: Աւակիւրած է
ինձի Պոլիս, Սկիւրար, Խնամիյէ:

Նատ դրժբախտ չէ՝ սա մանուկը փափկասուն,
Կաւկանդրւած հազուսներով ամրապինդ,
Ուշա՛փ արդեօք ան նախանձի սա լանին
Ու ազատ է՝ կրտաւէ բոյլ տապկին մէջ:
Եիջանի, տե՛ս, կեանի բոցը առաջնոյն,
Լոյսի, օդի եւ շարժումի կարօսով,
Մինչ երկրորդին յորդի կեանի փրգիրուն
Զերք նին գինի որ բաժակին կը զեղու:
Խաղա՛ քոռնիկ, լոզցիր լոյսովն արեւուն,
Երեւ արծիւ ըրճշէ օդը երկնածոր,
Գրլուխըրդ վե՛ր, կաղնիին պէս հասաբուն,
Լեցուէ՛ կեանեավ, նոր կեանեով մը յաղբազօր.

Զ Օ Ն Ս Ի Բ Վ Ա Բ Դ Ի Ս *

Տարիներ առաջ, Մայիսը պրչոս
Մեր կուրծին վրայ չընաղ զարդ դրցաւ
Վարդի կոկոն մը բընեու, սիրարութ,
Օծուն ողովր բոսոր արեւուն:
Գորովի ջերմիկ խանձարուի մէջ
Փափկարոյր բնձան զրեկած նոզեւին,
Անոր ջամբեցինք աւիս հիւրալից՝
Թորելով սիր սիր Ակէն մեր սրտին:
Թերերը բարդ բացուեցան վարդին,
Անուշակ բուրում ծորելով չորս դին:
Անոր զեղն ու բոյր — զոյդ նանանչ կեանեին,
Կողեւորէին խորան մեր յարկին:
Սակայն, դրացի ձեռ մը պարմանի
Քաղեց մեր կուրծէն այս վարդը զարգուն.
Ու անով կազմէ իր զրիխուն պրսակ,
Լուսատու նրագ նորակազմ բոյնին:

*)Միրվարդ Գ. Մալարեան, որ հիմա եղած է Տիկ Զ Սագոյեան

Ս Օ Ն Ի Կ Ի Ն Կ Ե Ն Դ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

Մաղկափրիք ժրպիտներէն Սօնիկիս
Քաղէ՛, Արփի,* անուշաբոյր քերփիկներ,
Պահէ՛ զանոնէ ակնատուփիդ մէջ, ամուր,
Հըմայեկի պէս դիւզնամեայ քովչական:

Անոր աչաց նոզեցոլիկ նայուածիք
Աւանդէ՛ դուն յիշողութեանդ՝ անմոռաց.
Ու մանկունակ նոզին կարդաս վերստին
Երբ նրւաղին օր մ'աշեռուն վրճիտ ցոլք:

Թիրեռնիկի քեւածումներն իր սիրուն
Թող նրկարուին, զերք շարժագիր դիւրազեղ,
Վարազոյրին վլրայ, այդ տեղ, մեր տունին,
Ներընչել մեզ իղձ սրլացի դեպ ի վեր:

* * *

Օր մըն ալ երք, գաւասեսիլ արարէ
Սարսափանար, Սօնիկին՝ ի՞նչն ալ՝ մըռայլի,
Ցիւատակը իր մանկատի օրերուն
Թերեւս ամոն բերէ ներին խըռովիին:

Եւ մանկութեան երանաւէս Սուրբ կեանին
Գեղածիծադաղ կրկնեւեւոյրն նեռաւոր
Հուսկ ցոլանայ մըսէին դիմաց՝ կենսախայք՝
Կանաչածիր լրնակէ մը պաղպաչուն:

Անցեալ աւուրց ծիծուն տեսով պարարուն՝
Ծիծեռնակի պէս կերտէ այն ատեն
Գարնանային բրնձոււ բոյն մը ձագերուն,
Մայր բրնութեան ազգումովը հոյաւէն:

*) Արփի (Սիրագիի) մայրն է Սօնիկին, որ քոռ-
նուիին է այս տողերը գրողին:

Շ Ի Ն Ա Ր Ա Ր Ո Գ Ի
(Յատկանիւ ցեղին)

Բուրք, թէեւ կը խնայէ այն բոյնին,
Զարանախանձ ձեռք մը, սակայն, ժամրալից
Կու զայ բանդել զայն ու ցրուել ձագերամ:
Ձի կրբնար, բայց, ջրնջել ՈԳԻՆ Սօնիկին:

Գարնան դարձին, վերաշինուած այն բոյնեն
Աչխատուրեան երգ բարձրանայ փառաբան,
Բրնուրեան հետ, ուն զեղափայլ արքնցած՝
Սօնիկին ալ Տունն ու Պարտէզ կը յառնեն:

Բունաւերք, իր չար կիրքեն ժանգահար,
Նօրի, ծարաւ կը լրկրուի չարաչար.
Հեղդ ու օրլայս, ախտավարակ զրգուելի՝
Խելակորոյս, կանչե Մահը որ չի զար . . .

Հ Ո Գ Ի Ն Ա Ն Գ Ի Ն Ե

Մըսուրի մը մէջ թիսուս կը ծրնի,
Աղքատ սրդու պէս խանձարուր չունի.
Անասունները, չունչով մը տարուկ,
Պահպաննեն Անոր մարմինը փափուկ.

Թիսուսի ծընողի, Մարիամ ու Յալսէփ,
Տեր չեն ոսկիի, արծարի երբեք.
Բայց, այնայէս կրրեն աղքատ այս Որդին,
Այնպէս մըսակեն դեռաբոյս Հոգին.

Որ կ'ըլլայ Որդին Աչխարհի Փրւկիչ,
Եւ չօր Ասուրծոյ փառքին փառակից:
Մեզի արժանիք սրւողն Հոգին է.
Ամէն բանէ վեր. Հոգին անգին է:

Ն Ո Ր Ա Շ Ի Ն Թ Ո Ռ Ն Ո Ւ Հ Ի Ս

Ա.

Տանարին մէջ մըբբնեաղոս մեր յարկին
 Հոգի մըն ալ եկաւ ողողալ իւր փայլով.
 Ասդիկ մայսպէս, երկնից վրայ քաղազին.
 Վերջալոյսին հրմայք բերէ հոգերով.

Զրանոււեան կեանք մ'ապրած ան ջաղացի*
 Թորուեր է այդ ձիւն պատմունան փրբուրին,
 Եւ հազնելով առոյդ մարմին բրոչնիկի,
 Թառեր է մեր կըսուրին տակ այս լրախն:

Արիիածին** մեր քոռնիկին հինգամեայ
 Համբոյրկուսանք, բառեր կ'ուղղենք զըգուալիր.
 Կայծ աշերով, չե՛ս ան նայի մեր վրայ:
 Վանկեր մընջէ ու ձայնարկէ անյարիր:

Օր մը արդեօք, պերն լեզուով մը բոցավառ.
 Պիս' արծարձէ* մըսիերու մէջ բոյլ անկամ.
 Կեանի, գործի լուրջ տենչերու սուրբ բուրվառ.
 Պիսի կարդա՛յ Ազատուրեսն վեն պազամ:

Ե՞րբ, Ե՞րբ անոր ուււան թեւեր զրբասուն
 Պիսի հիւսեն լոյս մանեակ մը մեր վրզին.
 Ե՞րբ այս փափկիկ մատղաւ մասներ ազազուն
 Պիսի բանան անոււ լեզուն Զուրակին:

* * *

*) Հօրենական պապը եղած է աղօրեպան՝ բնավայրին, Հաննոյ մէջ. Չուրը՝ զարնելով ջաղացի անիւներուն. Փրփուր կ'արձակէ ձիւնի պէս ներմակ:

**) Մօր անունն է Միրարժի տունին մէջ կը կոչեն զայն Արփի:

«Նս ալ սիրեմ Եւզ ու Զուրակ.
Բայց հիմա քող լրուեն անոնք,
Երկրի ծոցէն հրութղիւններ
Զիս իմ պարտիս հրաւիրեն»:
Պատասխանէ վես բոռնուիչս
Հասած կեանքի գարնան սեմին:

«Բընաշխարհիս կրանիտէ ժայռերէն
Ճապուկ, ջրդուս իմ մասներով պողպատեայ
Պիսի կերտեն Ազատութեան գոռ արձան:
Արենազանգ մեր լեռներու սուրբ հողէն
Պիտի երկնեմ բաջատոհիմիկ կորիւններ.
Եւ իմ կուրծքիս հրածորան գեղձերէն
Բո՞ցը փառեմ անոնց մէջը նոր կեանքի»:

«Այդ սուրբ բոցը մեր աշխարհէն քող բառնայ
Ամեն ինչ որ Միտքն ու Սիրոր կաշկանդէ,
Խոյանալ վե՛ր, ազատօքն սլացիկի,
«Այդ նոր կեանեռով քող դարբնըւի ամրակուռ
Ածխատսւրեան ազատ բազուկ կազրմբուռ.
Եւ քող հալին Սիրոյ բովին մէջ մահուր
Վառօդ, կապար, հրացան, տեզ քուր ու սուր-
իաղաղուրեան ծիածանը սիրաւկու
Թող սիրոր զօդէ մարդոց սիրտերն իրարու»:

Ն Ո Ր Ա Կ Ա Զ Մ Բ Ո Յ Ն

Գիւղի* մր մեջ, լուռ անգոռքիկ բարեւեն,
Հոծ կանաչով, բազմաբուրեան ծաղիկով
Նըշապատեալ, նոն, սրճակ մր կ'երեւի,
Հեռի բաղմին խելայեղիչ ժըխորեն:

Հորիզոնը, ուրշանակի կը պարզէ
Գեղանրկար տեսարաններ բընական.
Ու հրացքը աշխատութեան ժիր ն ուրար.
Չայն դիտող աչ՝ նոր աշխարհներ կ'երազէ:

Տրնակն համես կախուի, կարծես, զեր վանդակ,
Լոյս նանանչի խուրձով նըսկայ մի ծառէ
Ուրուն կանաչ - տերեւահիւս նովանիակ - ,
Սիրուն զարդն է անօռէ յարկին բովանդակ:

Առաօտեն, կենսաբեր լոյս, մակուր օդ,
Մայր Արեւեն, մրբնոլորտեն ներս յորդին.
Բոսոր որբներ, վառ վառ աչեր բընակչաց
Կը յայտնեն թէ փայլագեղ է կեանք այնտեղ:

Այնտեղ չի կայ պերն յարդարանք բաղմենի.
Բայց, մաքրութիւն, կարգ կանոնի հոգ ու սեր,
Ընիր փայլով, երեւոյով ներդաշնակ,
Հըրապոյր տան այս Նոր Բոյնին երեկի:

Սիրոյ վարդը** այդ յարկեն է ներս մրտեր,
Ամպիովանի բնկերն առեր զայն իր քեւ.
Մին իր բոյնով միւսն իր ցողով նոզեծոր
Ուխտեն մընալ միւս իրարու առընթեր:

*) Nogent su: Marne. France.

**) Սիրոյ վարդ = Սիրվարդ

Պարզ կեանքն իւենց համեստունակ իմաստուն
Ահա բանայ ծաղկաւէսեալ լայն ուղի.

Ուրկէ հաղուած պրտուղնեւով նիւրալի

Պիտի լրնուն րրուառին ձեռք, իւենց տուն.

Խաղաղուրեան նրեւսակը սիրաւունչ,

Անոնց վերեւ սաւառնելով հոլարեւ.

Շռւանարոյր իւ փետոյրէն կը բափէ

Ժբայի. խինդի. երջանկուրեան բարմ բարմ փունչ.

Զաւլումները, բրուած սրբեն նոր հարսին

Եւր ջուրակով կ'արտաքերին բրորրռուն.

Լրսէ կարծես անդրաժիշտան սուրբ նրւագ,

Պայծառանաս, նակտիդ ամպեր փարատին:

Կեսուր մայրը. նրւիրումի այդ ոգին,

Ի տես վարդին ու յենակին զօրավիզ,

Կենսանորոգ առուգուրին բզբեցած,

Կօրինէ սրբանց կեանքը մատադ այդ Զոյգին:

Արշալոյսր, իւ վրածինով ծիրանի.

Առտուն, կանուխ, դրան վերեւ սրնակին՝

Ուկեզօծեալ տառով դը-աւ պարզ հառեակ,

Ընդդեմ Զարին, իբրեւ յուռուրք վահանակ:

« Նրնջեցելոց հոգիները բող հրսկեն

« Որ այս սեմեն ներս չի մրսնէ ոխ ու ֆեն.

« Սերն ըլլայ նոս Ակը խօսի ու զործի,

« Եւ զերք մեղքը, տուն-փերակէս միւս նոսի»:

ԲԱՐԵՒ ԿԱՂԱՆԴԻՆ


Կաղանդը, այսօր, կանուխ այցելեց
Հայերու տուներ, շա՞ս հեռու ասկեց,
Արեւելի մէջ այնտեղուր կանգնի
Ծերուկ Մասփսը, մեր լեռն հայրենի:

Անկէ բերեր և նրւեր նոզեքոյր,—
Քրոջ ու եղբօր սիրալիր համբոյր:
Ես լրսեմ արդեն անոնց տես ող ձայն.
Կ'ապրին կենսուրախ, կ'երգեն կը ցրնծան:

Ան մեզի կու տայ Աւեսիս կեանի,
Ապահով կեանի, միր աշխատանի.
Աւաններ շինուին. հայերով լեցուին,
Պայծառ արեւ մը կը ողայ չորս դին:

«Ով հայեր, կ'ըսէ ձայնը Կաղանդի,
«Դուք ալ որ մ'արեւ վայելեք պիտի
«Հայու խրնամով, հայու զինուորով,
«Հայոց աշխարհին օդովն ու ջուրով»:

Տե՛ր Աստուած բարի, ուս ծագե՛ Առտուան,
Արեւոս այն օր. լայն լայն դուռ մը բաց.
Երանե աշխատին վրան սուրբ հողին,
Որմէ շաղուեր ես մեր արիւն. մարմին.



ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0007673

[- 454.]

A 19550

ԳԻՒ 25 ԼԵՅ

ԳԵՂԵՐՈՒ ԲԱՄԱՐ ԴԻՄԵԼ Հ. Մ. ՊՈՏՈՒՐԵԱՆԻ

Frumoasa-Ciuc (Roumanie)

Կամ Յ. Գ. Ա.Թ.Ա.ՆԱ.ՍԵԱ.ՆԻ, Str. Episc. Radu 15, București